

2576

491.99-5  
7-23

2010

ՀՅԱ ՀՐԱՄԱՆԻ ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾՎԿԱԼՈՒԹԵԱՆ

ՏԱՐՐԱԿԱՆ 373

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արդի Հայերէնի

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՐԱԿԱՆԱԿԱՆ ՑՊԱ. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(44,000 եկադ օրինակ)

ԱՇԽԱՏԱՍԱՐԿԵՐ

ՄՄԲԱՏ ԴԱՒՐ Ե Ա Յ Ն Հ Ա 4. Գ Ո Լ Ե Դ

ԱՌՋՈՅՑԻ ԿՈՎՈՅ ԸՆԴ Ա Յ Ն Հ Ա 4. Գ Ո Լ Ե Դ  
Օ Յ Ո Ո Յ Ա Յ Ն Հ Ա 4. Գ Ո Լ Ե Դ



Կ. Պ. Լ. Ե. Ս.

Ա Յ Ն Հ Ա 4. Գ Ո Լ Ե Դ

Հայութ Հայութ Հայութ Հայութ

491.89-5  
7-93

1899

4րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԴԱԼԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

431.99-5  
7-23

ՏԱՐՐԱԿԱՆ

# ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արդի Հայերէնի

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՍՏԱՐ

ՀՐԱՏԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(44,000 եռորդ օրինակ)

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ  
ՍՄԲԱՏ ԴԱԼԻԹԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ  
ՈԽՈՒՄՆԱԿԱՆ ԽԱՐՀՈՒԹԵԱՆ ՎԱԻԵՐՈՅՈՒԱՆ



Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍ.ՍԵՍԻՆ  
Սուլթան Համամ ձատէկսի, թի 14

1899

312.41- 42

## ԶԵԿՈՅՑ

Տարրական Քերականութիւնն ահա հինգերորդ անգամ տպագրելով՝  
44,000 եռորդ օրինակը լոյս ընծայելու բաղդն ունիմ։ Այս պատկառելի  
Թիւին՝ չեմ կարծեր որ հասած ըլլայ մեր մէջ ո՞ր եւ է Քերականութիւն։  
Ահա՝ ամենէն պերճախօս, ամենէն փայլուն ապացոյցը՝

10. Անհամեմատ առաւելութեան զոր կ'ընծայէ այս գրքին գերընտիր  
ու իսկապէս դիւրընտել մեթոք։

20. Կարեւորութեան որ կը տրուի, այս գրքին հրաշարակութենէն ի  
վեր, Ազգային Դպրոցներու մէջ աշխարհաբար լեզուն աւելի խնամով ու  
նախամեծար կերպով ուսուցանելու նոր սերունդին։

Եւ իրաւամբ, ո՞ր եւ է ուսումու արուեստ ա'յնքան կը սիրուի, կը  
ծաւալի եւ կը նպաստէ հանրութեան օգին, որքան դիւրամատոյց եւ  
շահեկան կերպով աւանդուի։

Ուրեմն Տարրական Քերականութիւնը իր ազնիւ նպատակին ծառայ-  
ած է արդիւնաւորապէս՝ Հայ լիգուն սիրելի ընելով Հայ մանուկներուն,  
եւ ա'յն համեմատութեամբ որով հրապարակ կ'ելլեն նորագոյն տպագրու-  
թիւնները՝ զլելով գերազանցելով նմանօրինակ ամէն Քերականութիւն-  
ներ որոնք իրմէ առաջ եւ իրմէ վերջը լոյս տեսան։

Ահա զերազանցութեան երկու կէտ որ Ազգին լութեան համար գո-  
հացուցիչ եւ մեզի համար ուրախառիթ է։

Ս. Դ.

Կ, Պոլիս, 1 Յունիս 1899

2001

120005

14380-  
3880  
44



## ՏԱՐՐԱԿԱՆ

### ՔԵՐԱԿԱՆ ՈՒԹԻԹԻՒՆ

#### ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆԻ

##### ՆԱԽԱԳԻՑԵԼԻՔ

1. Մեր խօսած կամ գրած լեզուն կը կազմուի  
բառերէ։

2. Բառերով կը բացատրենք մեր գաղափարներն  
ու զգացումները։

3. Բառերը կը կազմուին վանկերէ և վանկերը  
տառերէ։

4. Վանկ կը կոչուին մէկ կամ մէկ քանի տառեր  
որ մէկ անդամէն կը հնչուին։

5. Տառ կամ զիր կը կոչուին այբուբենի 38 նշան-  
ները կամ ձեւերը։

6. Երկու տեսակ գեր կայ. Զայնաւոր եւ Բա-  
ղաձայն։

7. Զայնաւոր են, ա, ե, է, ը, ի, ո, ւ, օ որ  
կընան արտասանուիլ առանձին։

8. Բաղաձայն են. բ, գ, դ, զ, թ, ժ, լ, իւ, ժ,  
կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, չ, պ, ջ, ո, ս, ր,  
շ, փ, ժ, ժ։

Առն.ք ձայնաւորներուն հետ կընան հնչուիլ։

ՀՐԱՀԱՆԳ 1. — Դասատուն հատուած մը ցոյց կուտայ  
ընթերցանութեան գիրքէն եւ աշակերտները նոյն հատուածին բա-  
ռներն ուղղահայեաց սիւնակի մէջ կ'օրինակեն, վանկերը զատելով։

9. Երբ քանի մը բառեր ամբողջ իմաստ տան, կը կազմեն խօսի:

10. Հայերէն լեզուին բառերը տասը կարդ են.

Անուն կամ Գոյական, Յօդ, Ածական, Դերանուն, Բայ, Դերբայ, Մակրայ, Նախադրութիւն, Շաղկապ, Զայնարկութիւն:

11. Այս տասը կարդ բառերը կը կոչուին Խօսին մասերը:

12. Քերականութիւնը կը սորվեցնէ որոշել խօսքին մասերը, ճանչնալ անոնց յասկութիւնը, փոփոխում ները, իրարու հետ ունեցած յարաբերութիւնները, եւայլն:

#### Կ Ե Տ Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

13. Կէտադրութիւնն է զատել խօսքին անդամները կամ մասերը՝ այլ եւ այլ նշաններով որոնց պէտք է ուշ դնել գրութեան մէջ:

14. Այս նշաններն են. Սոնրակէս (,), Միջակէս (.), Բուր (՝), Վերջակէս (:), Շեշ (՝), Պարոյկ (՞), Երկար (՞), Կախում (…), Գիծ (—), Զակերս («»), Փակազիծ (Օ), Ապարաց (՝), Ենրամնայ (-):

Ծանօթ. — Դաստիառն ընթերցանութեան միջոցին օրինակներով կը բացատրէ այս նշաններուն գործածութիւնը:

ՀՐԱՀԱՆԳ. Զ. — Գտէի տար հատ միավանկ բառ, տարերկավանկ բառ, տարերկանկ, եւայն: Ապա անոնց վաները զատեցէի ուղղաձիգ զիծով:

#### ԳԼՈՒԽ Ա.

#### ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

15. Մարդ, անասուն և առարկայ ցուցնող բառերը կը կոչուին Անուն կամ Գոյական: Խնչպէս. Պողոս, ձի, զիրք:

Գիտելիք. — Կան անուններ որոնք մոռքով միայն կը հասկցուին: Խնչպէս Սէր, խելք, ջանք, ցաւ, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ. Յ. — Որուեցէի մարդ (անձ) անասուն (կենդանի) եւ առարկայ (իր). ցուցնող բառերը եւ զատ զատ սիւնակներու մէջ գրեցէի:

ՀՆԿՈՅՑ, ԽՈՂՈՆՑ, մշակ, աղամանդ, Աղամ, բարձ, ականջ, գատաւոր, կայէն, հովանոց, կաքաւ, մարդագետին, արեւ, Գրիգոր, եզ, սեւամորթ, ճպուռ, տախտակ, կեռաս, Պոլսեցի, գիրք, էշ, ստամոքս, ընկեր, դաշտ, տաշտ, Բենիամին, կնքահայր, շաքար, կէտ, մժեզ, նաւ, ուղտ:

ՀՐԱՀԱՆԳ. Ա. — Որուեցէի տեսանելի կամ նիւթական բաներ, եւ անտեսանելի կամ մժաւոր բաներ ցուցնող անունները:

Գրիչ, թուչուն, հոգի, խաչ, պատկեր, հրեշտակ, արօր, Աստուած, սեղան, ապրուստ, աքաղաղ, եռանդ, մարդ, բաժակ, սէր, աշխոյժ, ալիւր, կաքաւ, կաղամբ, պատիւ, միտք, գրամ, աշխատանք, կացին:

ՀՐԱՀԱՆԳ. Ֆ. — Գտէի հինգ անձի՝ հինգ կենդանիի եւ հինգ առարկայի անուն:

ՀՐԱՀԱՆԳ. Շ. — Գտէի տար հատ տեսանելի (Եիւթական, բանձրացեալ) եւ տար անտեսանելի (մժաւոր, վերացեալ) առարկայի անուններ:

ՀԱՍՏԱԿ ԱՆՈՒՆ, ՑԱՏՈՒԿ ԱՆՈՒՆ

16. Անունն երկու տեսակ է . Հասարակ և Յատուկ :

17. Հասարակ անունը կրնայ յարմարիլ տեսակի մը ամէն անհատին, ինչպէս . Մարդ, ձի, բար:

18. Յատուկ անունը տեսակի մը մէկ անհատին կրնայ ըսուիլ, ինչպէս . Աղամ, Եւա, Եղիպտոս :

Գիտելիք Ա. — Մարդերու, քաղաքներու, գեղերու, գետերու, երկիրներու, ծովերու անունները յատուկ անուն են :

Գիտելիք Բ. — Յատուկ անունները գլխագրով կը սկսին :

ՀՐԱՀԱՆԳ 7. — Յատուկ եւ հասարակ անունները զատ կատ սիւնակներու մէջ գրեցիք :

Եկեղեցի, ձի, Մարիամ, գետ, տուն, Յակոբ, տղայ, վառեակ, Տրապիզոն, ժամկոչ, եղբայր, պարտէզ, Երուսաղէմ, քուռակ, ցորեն, ժամացոյց, հովանոց, Էջմիածին, ծառ, թռչուն, սենեակ, օդ, անտառ, Յիսուս, Բեթղէէմ, Օշական, Եփրատ, վագր, մարմարիոն, սոխ, գարի, Յարեթ, արեթ, Անակ, սանդուխ, Սանդուխտ, Մարմարա, Պրուսա :

ՀՐԱՀԱՆԳ 8. — Աւակերտը բող գրէ երեք յատուկ անուն որ ցուցնէ :

Մարդ, կին, քաղաք, գեղ, գետ, լեռ, ազգ, թագւոր, մարգարէ, սուրբ :

ՀՐԱՀԱՆԳ 9. — Աւակերտը բող գրէ երեք յատուկ անուն .

Գաւառի, թաղի, փողոցի, վանքի, Եկեղեցականի, վաճառականի, վարժապետի, տօնի :

Թ Ի Ւ

19. Թիւը երկուք է . Եղակի և Յովնակի :

20. Անունն Եղակի է երբ մէկ անձ, մէկ անասուն, մէկ իր միայն կը ցուցնէ :

Ինչպէս՝ Հայր, զիրք, արոն :

21. Անունն Յովնակի է երբ շատ անձ, շատ անասուն, շատ իր կը ցուցնէ :

Ինչպէս՝ Հայրեր, զիրքեր, արոններ :

22. Եղակի անունն Յովնակի ընելու համար պէտք է ծայրը եր կամ ներ աւելցնենք :

ԵՌ աւելցնելու է, եթէ անունը միավանկ է :

ՆԵՐ աւելցնելու է, եթէ անունը բազմավանկ է :

Գիտ. Ա. — Քանի մը միավանկ բառեր կան որոնք ի բնէ ն ունենալով իրենց ծայրը, սովորութիւն եղած է յովնակիի մէջ այս ն գիրը դնել . Ասոնք են . եզ՝ եզներ, լեռ՝ լեռներ : թեն՝ թեններ, հարս՝ հարսներ, մատ՝ մատներ, եւայլն :

Գիտ. Բ. — Յ ով վերջացող բազմավանկ անուններուն յ տառը կը ջնջուի յովնակիի մէջ . ինչպէս՝ յահանայ՝ յահաններ :

ՀՐԱՀԱՆԳ 10. — Հետեւեալ անունները յովնակի ըրէք :

Հաց, կերակուր, դպրոց, թագաւոր, զինուոր, բանակ, հիւանդ, բժիշկ, գեղ, սպասաւոր, ծառայ, աղարին, ներ, քոյր, աներ, հորաքոյր, մատնոց, սաեղ, կար, գերեզման, մահ, տրտմութիւն, ուրախութիւն, ցաւ, ախտ, հասակ :

ՀՐԱՀԱՆԳ 11. — Եղակիններն յովնակի ըրէք, յովնակիններն եղակի :

Մայրեր, պարտէզ, այգի, ձիեր, եղներ, գոմէշ, էշեր, ցուլեր, տեարակ, գիրքեր, մանուկ, նեղութիւն, ամիս, եղբայրներ, քոյր, քաղաք, լեռներ, ծաղիկ, պոսկ, զինուոր, փողեր, աներ, զմելիններ, ներ, ընկեր, խօսքեր, բառ, գիծ, լեարդ, աստղ, անգլ, գամին, որայ :

Հ Ա Լ Ո Վ.

23. Եղակի թէ յոքնակի անուններուն ծայրը կերպ  
կերպ կը փոխուի. այս է Հոլովը.

Քար, քարի, քարէ, քարերու, եւայլն:

24. Հոլովը վեց է. Ուղղական, Հայցական: Սե-  
ռական, Տրական, Բացառական, Գործիական:

25. Անուն մը հոլովելու ընդհանուր ձեւն է.

Եղակի Յոհնակի

Ուղղական	Հայցական	Հաց	Հաց եր
Սեռական	Տրական	Հաց ի	Հաց երու
Բացառական		Հաց է	Հաց երէ
Գործիական		Հաց ով	Հաց երով

Գիտ. — Ուղղականի մէջ առվ վերջաւորով բառեր՝ ե-  
ղակի հոլովման ատեն յ կ'առնեն, ներդաշնակութեան հա-  
մար: Եւա, Եւայի, Եւայէ, Եւայլն:

ՀՐԱՀԱՆԴ 12. — Հոլովեցէք սա միավանի անունները:  
Խաչ, քար, փայտ, կաթ, վարդ, ծառ:

ՀՐԱՀԱՆԴ 13. — Հոլովեցէք սա բազմավանի անունները:  
Ականջ, երես, սեղան, աթոռ, դպրոց, վարժապետ:

Հոլովեցէք նաև. Կիմա, Սինա, Եւա, Ովսաննա, Գող-  
դոթա, Մեսիա, Եհովա, Սպարտա, Պրուսա, Ատանա, Գո-  
նեա, Կուտինա, Կալաթա, Կալկաթա, Պանտրմա, Մարթա:

ՀՐԱՀԱՆԴ 14. — Հոլովը նոյն պահելով եղակի րեէք:

Հացեր, խաչերու, փայտերէ, քարերով, կովերու, տու-  
ներէ, ձիեր, վարդերու, ծովերու, ծառերու, քիթերով, բե-  
րաններ, ականջներէ, երեսներու, սեղաններով, աթոռներու,  
գպրոցներ, թաշկինակներու, պատառներով, կերակուրներէ:

ՀՈԼՈՎՄԱՆ ԵՐԵՔ ԶԵՒՅԹ

26. Հոլովման երեք ձեւեր ալ կան, որոնք եղա-  
կիի մէջ ուրիշ կերպ կ'ըլլան, բայց յոքնակիի մէջ ընդ-  
հանուր ձեւին կը հետեւին:

Ո.	Բ.	Գ.
Ուղղականի	Մեծութիւն	Օծում
Տրականի	Մեծութեան	Օծան
Բազմականի	Մեծութենէ	Օծումէ
Գործիականի	Մեծով	Օծումով

Գիտ. Ա. — Երրորդ ձեւին պէս, Սեռականի եւ Տրա-  
կանի մէջ ան կ'ըլլան չառ մը բառեր, թէեւ ում չեն վեր-  
ջաւորիր. կնիկ, աղջիկ, մանուկ, անուն, տուն, ջուն, ձուկ:

Գիտ. Բ. — Նոյնպէս Սեռականի եւ Տրականի մէջ ուան  
կ'ըլլան ժամանակ ցուցնող բառեր, ինչպէս. ժամ, օր, տարի:

Ասոնց բացառականը կրնայ ուրնէ վերջաւորիլ, ինչ-  
պէս. զիշերուլնէ, առտուրնէ, եւայլն:

ՀՐԱՀԱՆԴ 15. — Ծով բառին պէս հոլովեցէք. Զի, կով,  
նաւ, Հայ, շահ, գար, մահ, թի, արեւ, ժամ, շաբաթ  
(շաբրու), ճամբայ (ճամբու), տղայ (տղու), մարդ:

ՀՐԱՀԱՆԴ 16. — Մեծութիւն բառին պէս հոլովեցէք.  
Նեղութիւն, տաքութիւն, քաջութիւն, ողորմութիւն:

ՀՐԱՀԱՆԴ 17. — Օծում բառին պէս հոլովեցէք. Խոս-  
տում, թաղում, բացում, խթում, հոլովում, յաւելում:

ՀՐԱՀԱՆԴ 18. — Նոյն կերպով հոլովեցէք. Կնիկ, աղ-  
ջիկ, մանուկ, անուն, տուն, չուն, մուկ, ծունկ, գուռ, լեռ:

ՀՐԱՀԱՆԴ 19. — Բ. Գիտելիքին պէս հոլովեցէք. Ժամ, օր,  
շաբաթ, ամիս, տարի, ամառ, ձմեռ, ցորեկ, գիշեր, ա-  
տեն, ժամանակ, կէսօր:

ԱՆԿԱՆՈՆ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

**27.** Քանի մը բառեր նախորդ ձեւերէն կը տարբերին . ասոնք կը կոչուին Անկանոն հոլովումներ :

Ուղղ. եւ Սեռ.	Սէր	Հայր	Տէր
Սեռ. եւ Տր.	Սիրոյ	Հօր	Տիրոջ
Բացառական .	Սէրէ	Հօրմէ	Տիրոջմէ
Գործիական .	Սիրով	Հօրով	Տիրոջմով

Ծանօթ Ա. — Ասուած բառը կը հոլովուի սկզ բառին պէս , միայն Բացառականը կ'ըլլայ Ասուածմէ :

Ծանօթ Բ. — Նոյն ձեւին կը հետեւին նաեւ իս վերջաւորող յատուկ անուններ , ինչպէս . Գաղատիա , Արաբիա , Ամասիա ; Սերասիա . Եւղոլիա . Փոխրգիա , Գաղղիա :

Կարեւոր գիտելիք . — Հոլովման այս զանազան ձեւերը կրնան ընդհանուր ձեւին պէս ալ գործածուիլ , ինչպէս Արեւին , զիմիի , խոսումի , անումի , ցորեկի , սերի , հայրի , եւայլն : (Զանալու է այս միօրինակ ձեւն ընդհանրացնել) :

**28.** Կան բառեր որոնց ձայնաւոր գիրերը կը փոխուին կամ կը կորսուին Եղակի հոլովերուն մէջ , ինչպէս .  
Տէր — տիրոջ : Սէր — սիրոյ : Գիծ — գծի :  
Գիր — գրի : Բերան — բերնի : Մանուկ — մանկան :

ՀՐԱՀԱՆԴ ԶՊ. — Հոլովեցէք նետեւեալ բառերը :

1. Աստուած , սէր , խորհուրդ :
2. Ասիա , Արաբիա , Մալաթիա , Եւրմանիա , Իտալիա :
3. Մայր , կնքամայր , կնքահայր , սանամայր , եղբայր և հօրեղբայր , մօրեղբայր , ծծմայր , վանահայր :
4. Կին , տիկին , քոյր , մօւաքոյր , հօրաքոյր , տալ , աներ , ներ , տագր , կեսուր :

**29.** Վեց հոլովերը զանազանելու համար սա հարցումներն ընելու է :

Ուղղականի համար	ո՞վ	կամ	ի՞նչ բան
Սեռականի	որո՞ւ	»	ի՞նչ բանի
Տրականի	որո՞ւն	»	ի՞նչ բանին
Հայցականի	զո՞վ	»	ի՞նչ բանը
Բացառականի	որմ՞ու	»	ի՞նչ բանէ
Գործիականի	որո՞վ	»	ի՞նչ բանով

ՑԱՏԿԱՑՈՒՑԻՉ - ՑԱՏԿԱՑԵԱԼ

**30.** Յատկացուցիչ կը կոչուի այն սեռական հոլովանունը որ կը ցուցնէ թէ բան մը որո՛ւն է :

Օրինակ . — Գրի կողք , ծառի ճիւղ :

Յատկացուցիչ ունեցող բառը կը կոչուի Յատկացեալ :

Գրի եւ ծառի բառերն յատկացուցիչ են , իսկ կողի եւ ճիւղ բառերը՝ յատկացեալ են :

ՀՐԱՀԱՆԴ ԶԱ. — Հարցումներով անուններուն հոլովը գտէք :

Հայրս կը կարդայ : — Ձուրը հեղուկ է : — Կաղնին ծառէ : — Քահանան ունի շուրջառ : — Հացին միջուկը կակուզ է : — Բարեկամիս նամակ գրեցի : — Ծառին քար նետեցի : — Ո՞վ ծեծեց եղբայրս : — Պառուզը քաղեցինք : — Պարգեւառի վարժապետէս : — Գինին կը չինուի խաղողէ : — Զորբանով զրկեցինք բեռները : — Մածոնը կը չինուի կաթով : — Աստուած գրախտէն գունտեց Աղամի ու Եւան՝ ինչու որ արգիլուած պտուղէն կերած էին :

ՀՐԱՀԱՆԴ ԶԵ. — Հետեւեալ բառերն իրարու կապեցէք այնպէս որ առաջինը յատկացուցիչ ըլլայ , Երկրորդը յատկացեալ :

Գրիչ ծայր , խնձոր կուտ , սալոր կեղեւ , գուռ բանալի , կատու պոչ , նամակ հասցէ , առիւծ բաշ , փողոց սալարկ , գպրոց տեսուչ , աղքատ հագուստ , ժամացոյց շղթայ , քաղաք ընակիչ , թուր պատեան , քահանայ չորջառ , աչք լցու :

ԳԼՈՒԽ Բ.

Յ Օ Դ

**Յ 1.** Յօդ կը կոչուի և կամ ը գիրը որ կը դրուի գոյականին ծայլը, երբ որոշեալ մտքով գործածուած է:

Օրինակ. — Խնձորի ծառ ըսելով կը հասկնանք ո՞ր եւ է խնձորի ծառ մը, բայց երբ կ'ըսենք խնձորին ծառը, այն ատեն որոշ խնձորի ծառը կը հասկնանք:

Գիտելիք Ա. — Զայնաւորով վերջացող անուններ միշտ և յօդը կ'առնեն. Զըսուիր՝ կատուը՝ այլ կատուն:

Բ. Իսկ անձայն յով վերջացող բառեր, երբ յօդ առնեն, սովորաբար այս յ տառը կը կորսնցնեն, ինչպէս սատանայատանան, սղայ-սղան:

Գ. Գոյականին ծայրը կը դրուին նոտեւ ս. դ. և կամ ը գիրերը որոնք դիմորոշ յօդ կը կոչուին.

ՀՐԱՀԱՆԳ 23. — Անուններուն ծայրը յօդ դիր եւ ըսէ թէ ի՞նչ կ'ըլլայ խօսին իմասր:

Մարդէ չի վախնար: — Թուղթ տուր ինծի: — Զայն լսեցի: — Միհրան պարտիզանի տղայ է: — Եղբայրդ գիրք կարդաց: — Կերա՞ր հաց: — Ես հաց կ'ուզեմ, դուն ջուր կուտաս: — Դպրոցի աշակերտ: — Զինուորի թուր: — Զուրի աման: — Պատուհանի փեղի: — Գրքի կողք:

ՀՐԱՀԱՆԳ 24. — Սա անուններէն որո՞նք յօդ ունին:

Զին, Եկեղեցին, զմելին, անկիւն, անկովն, մեղրն, հացը, լուսին, կանոն, սալորն, ոլոռն, աստղը, աղքատն, սոյլապան, ամառն, աման, ալիւր, քթան, տղայ, բան, բժիշկ, ձուկն ու մուկը, փիղը, հովիւն, մատեան, գիրք, կորիւն, մելան, թանաքն, դուռ, պատեան, թանաք, կօշիկն:

ՀՐԱՀԱՆԳ 25. — Յօդով հոլովեցէք սա անունները:

Կատու, ձի, լեզու, շուկայ, հաւ, գեւ, չայ, տղայ: Հուսին, կտաւ, շոգի, կուրծք, ծիծ:

ԳԼՈՒԽ Պ.

ԱԾԱԿԱՆ

**Յ 2.** Ածական կը կոչուի այն բառը որ կը ցուցնէ Գոյականին որպիսութիւնը, կամ կ'որոշէ կը սահմանաւորէ անոր իմաստը:

Օրինակ. — Մեծ գիրք, երկու տղայ:

**Յ 3.** Հինգ տեսակ ածական կմայ. Որակական Յուցական, Ետական, Թուական, Անորոշ:

1. ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

**Յ 4.** Որակական ածականը գոյականին որպիսութիւնը կը ցուցնէ:

Օրինակ. — Խելօֆ տղայ, ճերմակ թուղթ:

Գիտելիք. — Ածականը գոյականէն առաջ կը դրուի եւ չի հոլովուիր: Բայց երբ մինակ (առանց գոյականի) է, կը նայ հոլովուիլ եւ յօդ առնել:

ՀՐԱՀԱՆԳ 26. — Որուեցէք Որակական ածականներն ու գոյականները:

Համեստ աղջիկ, բարի Աստուած, չար սատանայ, կաշամեաս պատուած, գուռար գաս, դիւրին գործ, անվախ մարդ, տաղի առիւծ, գծուար գաս, դիւրին գործ, մատղաշ հասակ, աղնիւ տղայ, սեւ կորիծ երթասասարդ, մատղաշ հասակ, աղնիւ տղայ, սեւ մազ, ցած ձայն, անուշ հոտ:

ՀՐԱՀԱՆԳ 27. — Սա գոյականներուն Որակական ածականներ կցէ:

Տղայ, գլուխ, գլխարկ, թաշկինակ, գեղ, աղուէս, մարդ, գաս, կօշիկ, գանակ, տուն, գագաթ, ընութիւն, աշակերտ, բժիշկ, մայր, վարդ, լուսին:

ՀՐԱՀԱՆԳ 28. — Հետեւեալ Որակական ածականներուն գոյականներ կցէ:

Մանր, գեղեցիկ, կակուղ, կանաչ, մաքուր, թաց, չոր, ոռոր, ուղիղ, խոր, սեւ, ծոյլ, անհամ, անլի, աղէկ, կարմիր, խարտեաչ, սիրելի, հաստ:

**35.** Որակական ածականներէն գոյական կը շինուի  
ուրիւն մասնիկով, ինչպէս՝ Մեծ-մեծուրիւն:

Գիտելիք. — Անձ, կենդանի եւ առարկայ ցուցնող (նիւ-  
թական, տեսանելի, բանձրացեալ) անուններէն շատը մա-  
տոր, անտեսանելի կամ վերացեալ անուն կ'ըլլայ ուրիւն  
մասնիկով:

Ինչպէս. Հայր-հայրուրիւն, տղայ-տղայուրիւն:

**36.** Շատ անդամ գոյականներուն ծայրը մասնիկ-  
ներ կցելով՝ ածական կը կազմուի: Այս մասնիկներն  
են. ական, առոր, ային, եան, ելի, ոս, ուս, եղեն,  
եայ, եղ, ող, ած, իչ, եւայլն:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Հետեւեալ ածականներն եւ գոյական-  
ները վերացեալ անուան փոխէ ուրիւն մասնիկը աւելցնելով:

Հայ, քաջ, իշխան, անուշ, եղբայր, սիրելի, թանձր,  
ազնիւ, մանուկ, աղուոր, կառավար, տկար, տէր, ատելի,  
ծեր, թագաւոր, տիսուր, ծոյլ, դաստու, անտակ, մայր,  
հայր, բարի, ցած, ժամկոչ:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Ածականը գոյական ըրէ՝ եւ փոխա-  
դարձաբար: Որինակ՝ Սիրելի եղբայր — եղբայրական սէր:

Սիրելի եղբայր, ճշմարիտ Աստուած, մարդկային յան-  
ցանք, խաղաղասէր մանուկ, մութ գիշեր, անմեղ տղայ,  
վրէժինդիր կրակ, ծեր հայր, բարեսիրա մարդ, ամրարիշտ  
հեթանոս, շնորհալի եղբայր, կապոյտ երկինք, գիւտական  
չարութիւն, գեղեցիկ հրաշք, տաճկական հրւրասիրութիւն:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Որակական ածականները գոյականի  
փոխեցէ մասնիկները ջնջելով:

Դպրոցական, հայրական, ծովային, կանոնաւոր, փա-  
փաքելի, չնորհալի, փայլուն, ուժեղ, քոսոտ, քարուտ,  
արծաթեղին, ներող, ընկերական, հարաւային, փառաւոր,  
մատնիչ, ողորմած, գէորգեան, արծաթեայ:

## 2. ՅՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

**37.** Ցուցական ածական են այս, աս, սա, այդ,  
ատ, տա, այն, ան, նա բառերը որոնք իբր թէ մա-  
տով կը ցուցնեն առարկան:

Գիտելիք. — Այս, աս, սա կը ցուցնեն մօտ բան մը,  
այդ, ատ, տա քիչ մը հեռաւոր բան մը, այն, ան, նա,  
աւելի հեռուն եղող բան մը:

Գիտելիք. — Ցուցական ածականները շեն հոլովուիր եւ  
սովորաբար ցուցական ածական ունեցող գոյականները յօդ  
կ'առնեն: Ինչպէս. Աս տունը, ատ պարտէզը, եւայլն:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Հոլովեցէք. Աս մարդը, այդ ծառը,  
այն հողը, սա եկեղեցին, տա թուղթը, նա քարը:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Որուեցէք Ցուցական ածականները:

Ո՞վ ստեղծեց այս աշխարհը: — Միթէ սա գի՞րքն է  
ձեր վնտառածը: — Ո՞ւսկից կը բզիսի այս վճիտ ջուրը: —  
Սա տղան աւելի խելօք ու մտացի կ'երեւի: — Այս մարդը,  
այդ լակը, այն անտառները, նա հոյակապ գղեակին տի-  
րոջն են: — Ա՛ն օրը լսեցի քու գեղեցիկ ձայնդ: — Սա  
ուսեւալ կնոջ եղբայրն ո՞վ է: — Տա դուռը զա՞րկ: — Նա  
մարդն հմուտ ճարտարապետ մ'է: — Ա՛ռ աս թուղթերն  
ու ինծի տուր այդ կազմամարը:

**ՀՐԱՀԱՆՔ ՅԹ.** — Կէտերուն տեղ Որակական ածական մը  
եւ զիծերուն տեղ Յատկացեալ մը դրէք, այսպէս. Այս անուշ  
խնձորին կուտը:

Այս... խնձորին —: Այդ... լարտէզին —: Այն...  
աղբիւրին —: Նա... թոշունին —: Սա... գասարանին —:  
Տա... գառնուկին —: Ատ... պատկերին —: Աս... ժա-  
մացոյցին —: Սա... մարդւն —: Ան... գիշերներուն —:

### Յ. ԱՏԱՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

**38.** Ստացական ածականները կը ցուցնեն թէ  
բան մը որո՞ւ ստացուածքն է:

**39.** Ստացական ածական են.

Ա. Դէմք՝ իմ, մեր. Բ. Դէմք՝ յու, ձեր. Դ. Դէմք՝  
իր, իրենց, անոր, անոնց:

Գիտելիք. — Ստացական ածականները չեն հոլովուիր  
եւ երբեմն ստացական ածականին տեղ անունին ծայրը ս,  
դ, և կամ ը դիմուրոշ յօդերը կը գրուին:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Հոլովեցէք. Իմ գրիչս, քու ձեռքդ,  
իր աչքը, անոր մայրը, մեր հասակը, ձեր փողոցը, իրենց  
հայրենիքը, անոնց զինուորները:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Ստացականները յոհնակի բրէք:

Իմ նոր բնակարանու: — Քու անխոհեմ զարքդ: — Իմ  
անկեջ փափաքս: — Անոր մեծ սեղանը: — Իր գեղեցիկ  
հրացանը: — Քու կապոյտ շրջազգեստդ: — Իմ ընդարձակ  
կալուածներս: — Անոր խոհեմ ընթացքը: — Այս ծառն ու  
իր համեղ պտուղը: — Քու սեւ մազերդ: — Իմ սիրելի  
ծնողքս: — Իր աշխիշտ ձին ու իմ հումկու չորիներս:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Գիծերուն տեղ դիր Ստացական ածա-  
կան մը:

Մովէս կ'ըսէր — ժողովուրդին, եթէ պատուէք —  
ծնողքը, — կեանքն երկարատեւ կ'ըլլայ: Երջանիկ է այն  
աշակերտը որ — ջանքով — աշխատութեամբ եւ — բարի  
վարքով սիրելի եղած է — ուսուցիչներուն. Բարի հայր մը  
կը սիրէ — զաւակները բայց չի սիրեր — թերութիւնները:  
Կը սիրէ — զաւակները, բայց մի՛ սիրէք — թերութիւն-  
ները: Կը սիրեմ — բայց չեմ սիրեր — բնաւորութիւնդ:  
Ամէնքս ալ յարգանք եւ սէր կը պարտինք — ծնողքին:  
Սարդը կ'ապրի — ստայնով, ինչպէս որսորդն — որսով:

### Դ. ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

**40.** Թուականները կը ցուցնեն թիւ և կարգ:

**41.** Թուական ածականները երկու տեսակ են:

1. Բացարձակ՝ որ առարկային քանի հատ ըլլալը կը  
ցուցնէ: Մէկ, երկու կամ երկու, երեք, չորս, հինգ, վեց,  
երբը, ուրը, ինը, տար, տանը մէկ, տան երկու, եւայլն:

2. Դասական՝ որ գաս, կարգ, աստիճան կը ցուցնէ եւ  
կը չինուի բացարձակին վրայ րորդ կամ երորդ աւելցնելով:  
Առաջին (եւ ոչ միերորդ), երկորդ, երրորդ, եւն:

Գիտ. Ա. — Բացարձակներուն վրայ ական մասնիկը  
գնելով կ'ունենանք բաշխական թուականներ: Ինչպէս ե-  
րեմական, տասնական, եւայլն: Նոյնպէս նոց մասնիկով կը  
կազմուին արժէք եւ չափ ցուցնող թուականներ: Երկու-  
անց, չորսնունց, եւայլն:

Գիտ. Բ. — Թուական ածականները, եթէ առանց գոյա-  
կանի են, կը հոլովուին հոլովման ընդհանուր ձեւին համեմատ:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Գրեցէք բացարձակ թուականները մին-  
չեւ հարիւր:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Գիծերուն տեղ հարկ եղած բացարձակ-  
ները դիր:

Աստուած աշխարհս — օրուան մէջ ստեղծեց: Երկու  
անգամ ութը — կ'ընէ: Ամսուան մէջ — օր կայ: — տարին  
դար մ'է: Քրիստոսի առաքեալները — էին: Այրուբենը —  
գիր կը պարունակէ: Տարին — եղանակի բաժնուած է: Մէն  
մի եղանակ — ամիսէ կը բաղկանայ: Տարթուան մէջ — օր  
կայ գործի եւ — օր հանգստի: Դարդոցներու արձակուրդ-  
ները սովորաբար — շաբաթ կը տեւեն: Մէկ Օսմաննեան ոս-  
կին — գահեկան կ'արժէ: Մէկ դահեկանը — փարա եւ մէկ  
փարան — ստակ:

**ՀՐԱՀԱՆԳ ՅՅ.** — Հոլովեցէք բացարձակ թուական ա-  
ծականները մէկէն մինչեւ տար:



ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆ

42. Անորոշ ածական են այն բառերը որ գոյականին կուտան անորոշ և ընդհանուր իմաստ մը:

43. Անորոշ ածական են. մը, մէն մի, բանի մը, միեւնոյն, նոյն, ամեն, բոլոր, ուրիշ, միւս, ինչ ինչ, այս ինչ, այն ինչ, անձնիւր, իրավանչիւր, ի՞նչ, ո՞ր, բանի՞ն, ո՞րչափ, ո՞րքան, ի՞նչպիսի, արյափի, այսիւր, ոչ մէկ, եւայլն:

Գիտելիք Ա. — Անորոշ ածականներն ալ (բաց ի մը էն) իրենց գոյականէն տռաջ կը դրուին եւ չեն հոլովուիր:

Օրինակ. — Քանի մը տարիեն, միեւնոյն տան մեջ:

Գիտելիք Բ. — Մը անորոշին ը գիրը կրծատուելով՝ տեղը ապաթարց կը դրուի եթէ յաջորդ բառը ձայնաւորով կը սկսի, ինչպէս՝ Մարդ մ'եկաւ, խնձոր մ'առի:

ՀՐԱՀԱՆԳ 41. — Անորոշ ածականները ստորագծեցիք:

Գրիչ մը, մէն մի ճիւղ, քանի մը հոգի, միեւնոյն օրը, նոյն միջոցին, ամէն մարդ, բոլոր տարին, ուրիշ տեղ, միւս նոյն ինչ գործ, ինչ ինչ խնդիրներ, այս ինչ գիրքը, եղբայրը, ի՞նչ գործ, ինչ խոռը, ո՞ր փողոց, ո՞րչափ ցի, իւրաքանչիւր աշակերտ, ի՞նչ խոռք, ո՞ր փողոց, ո՞րչափ ցիկ, ի՞նչ գիրք է ատ: Այն ինչ տեղը մեզի սպասէ:

ՀՐԱՀԱՆԳ 42. — Ի՞նչ տեսակ են նետեւեալ ածականները:

Մեծ, մէկ, մը, իմ, այս, առաջին, տաք, բարակ, սա, այդ, նոյն, քու, հինգ, հին, չորրորդ, երերուն, երեսուն, լայն, անձնիւր, հարիւր, լաւ, այն, տա, յիսուն, երրորդ, լայն, անձնիւր, կլոր, ճերմակ, չորսնոց, տասնական, քանի, նեղ, երկչուտ, կլոր, ճերմակ, չորսնոց, տասնական, անորոշ, բիւր, ո՞ր, տասներորդ, այն ինչ, պատուական, անորոշ, բիւր, հինգական, սուլ, մեր, գիւղական, հարիւրնոց:

ԳԼՈՒԽ Պ.

ԴԵՐԱՆՈՒՆ

44. Դերանումը բառ մ'է որ կը դրուի արդէն յիշուած բառի մը տեղ, զայն չկը կնելու համար. ինչպէս Ասուած արդար է. Ան կը պատճէ յանցաւուները:

45. Հինգ տեսակ գերանուն կայ. իական կամ Անձնական, Յուցական, Սացական, Անորոշ և Յարարեւական:

1. ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

46. Անձնական գերանունը կը ցուցնէ անձերը կամ դէմքերը որ երեք են.

	Եզակի	Թոհնակի
Ա. Դէմֆ	Ես	Մենք
Բ. »	Դուն	Դուք
Գ. »	Ան	Անոնք
	Ինք	Իրենք

Գիտելիք — Անձնական գերանուն են նաև իրարու, մեկմեկու:

ՀՐԱՀԱՆԳ 43. — Որուեցիք Անձնական գերանուններն եւ ըսէք թէ ո՞ր բառերուն տեղ դրուած են:

Յակոր շատ կը սիրէք Յովսէփը, ան հագցուց անոր գեղեցիկ կապայ: — Կովս ու շունը կը վիճէին իրարու հետ: — Տղա՛ք, պէտք է դուք օգնէք իրարու: — Զին, կովս եւ եղը ըսին. ինչո՞ւ մենք ծառայենք մարդուն, ան թո՛ղ ուրիշ ծառայ գտնէ: — Յուսիկ եւ Շաւարշ լաւ աշակերտներ են. անոնք գպրոց կ'երթան եւ իրարու կ'օգնեն: — Յիսուս աշխարհ եկաւ. ան շարչարուեցաւ մարդուն վրկութեան համար:

**47. Անձնականները կը հոլովուին այսպէս.**

Ա. Դէմֆ			
Եզակի	Ցոքնակի	Եզակի	Ցոքնակի
Ո. Ես	Մենք	Դուն	Դուք
Ս. Իմ	Մեր	Քու	Ձեր
Տ. Ինձի	Մեզի	Քեզի	Ձեզի
Հ. Իս, զիս	Մեզ, զմեզ	Քեզ, զքեզ	Ձեզ, զձեզ
Բ. Ինձմէ	Մեզմէ	Քեզմէ	Ձեզմէ
Գ. Ինձմով	Մեզմով	Քեզմով	Ձեզմով

**Դ. Դէմբ**

Եզակի	Ցոքնակի	Եզակի	Ցոքնակի
Ո. Ան	Անոնք	Ինք	Իրենք
Ս. Անոր	Անոնց	Իրեն	Իրենց
Տ. Անոր	Անոնց	Իրեն	Իրենց
Հ. Ան	զԱնոնք	զինք	զիրենք
Բ. Անկէ	Անոնցմէ	Իրմէ	Իրենցմէ
Գ. Անով	Անոնցմով	Իրմով	Իրենցմով

Գիտելիք. Իրարու եւ մէկմէկու ուղղական չունին :

Սեռ. եւ Տրական	Իրարու	Մէկմէկու
Հայցական	Իրար	Մէկմէկ
Բացառական	Իրարմէ	Մէկմէկէ
Գործիական	Իրարմով	Մէկմէկով

**ՀՐԱՀԱՆԳ 44.** — Արուեցէք սա դերանուններուն թիւն ու հողովը : Յետոյ եզակիներն յովնակի ըրէք եւ յովնակիներն եզակի :

Ես, քեզմով, իրենցմէ, ինք, անկէ, մեզմով, իմ, դաւն, իրենք, ձեզի, զիս, իրենց, անոնց, զն, քեզմէ, մեզ, իրեն, իրմէ, ձեզմէ, անով, իրենցմով, անոր, անոնք, իրմէ, ինձմէ, իս, ձեզմէ, անով, իրենցմով, անոր, անոնք, իրմէ, ինձմէ :

**Զ. ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԻՆ**

**48. Ցուցական դերանուններն իբր թէ մատնա-նիշ կ'ընեն, կը ցուցնեն անձերն ու իրերը :**

**49. Ցուցական դերանուն են . Այս, սա, աս. Այդ, սա, աս. Այն, նա, ան, Ասոնք առանց գոյա-կանի կը գործածուին :**

Կը գործածուին նաեւ ասիկա, ատիկա, անիկա՝ միայն եղակի ուղղական և հայցական :

**50. Այս, սա, եւայլն կը հոլովուին սապէս.**

**Եզակի Ցոքնակի**

Ուղղական եւ Հայց .	Այս, սա	Ասոնք
Սեռական եւ Տրակ.	Ասոր	Ասոնց
Բացառական	Ասկէ	Ասոնցմէ
Գործիական	Ասով	Ասոնցմով
Իսկ սա, սա, նա կը հոլովուին այսպէս .		
Եզակի — Սա, սրուր, սրկէ, սրուվ .		
Ցոքնակի — Սրունի, սրունց, սրունցմէ, սրունցմով :		

**ՀՐԱՀԱՆԳ 45. — Հոլովեցէք ցուցական դերանունները :**

**ՀՐԱՀԱՆԳ 46. — Եզակի ցուցականները յովնակի ըրէք եւ փոխադարձաբար :**

Ասոնցմէ, ան, այն, տա, ասով, անոնք : — Ասկէ ալ հրամեցէք : — Ասոր ի՞նչ անուն կուտան : — Անոնցմէ ինչո՞ւ չառիր : — Սա աղուոր չէ՞ : — Անոնց զրկէ : — Ատկէ աւելի մեծ յանցանք ըլլար : — Ատոր որչա՛փ յոդնեցայ : — Անոնցմէ առիր թէ ասկէ : — Քեզի՛ կուտամ աս, եթէ խօսիս : — Ասով գոհ չէ՞ս : — Անոնցմէ բեր : — Ասոր ալ տուր, անոնց ոլ : — Իմ փնտամծս ատ չէ : — Ան ո՛վ, աս ո՛վ : — Ասիկա՝ ընտրեցիր թէ անիկա : — Սըւո՛ր նայէ :

Յ. ՍՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

**51.** Ստացական դերանունները կը ցուցնեն թէ  
բան մը որո՞ւ կը վերաբերի (ստացուածքն է):

Գիտ. — Ստացական դերանունը կը դրուի ստացական  
ածական ունեցող գոյականի մը տեղ:

Օրինակ. Իմ զիրքն — իմինս:

**52.** Ստացական դերանունները կը շինուին Ստացական ածականներէն՝ ս, դ, ն (կամ լ) դիմորոշ յօ-  
դերով այսպէս:

Եզակի	
Ա. Դէմի	իմս կամ իմինս
Բ.	Քուկդ » Քուկինդ
Գ.	իրը » իրենը
	Անորը » Անորինը
Ա. Դէմի	Մերը կամ Մերինը
Բ.	Զերը » Զերինը
Գ.	Իրենցը » Իրենցինը
	Անոնցը » Անոնցինը

Օրինակի. — Իմիններս, մերինները, քուկիններդ, ձե-  
րինները, իրենները, եւայլն:

**53.** Ստացականները կը հոլովուին այսպէս:

Եզակի. Իմինս, իմինիս, իմինէս, իմինովս:

Յոյ. Իմիններս, իմիններուս, իմիններէս, իմիններովս:

ՀՐԱՀԱՆԳ 47. — Հոլովեցէք ստացական դերանունները:

ՀՐԱՀԱՆԳ 48. — Ստացական դերանունները գտէք եւ  
նոյն խօսքերն յունակի բրէք և բառին տեղ են դեմելով եւ զո-  
յականներն ալ յունակիի վերածելով:

Այս պարտէզն իմս է: — Այդ տունը քուկդ է: — Այս  
նաւակը մերն է: — Այդ արտն անորն է: — Այս գլխարկը  
քուկինդ է: — Ո՞ր ծրարն է անոնցինը: — Այս պարտէզն  
է ձերինը: — Հոն չէ քուկինդ: — Հոս է ձերինը: — Ահա  
անոնցինը: — Անորինը տեսար թէ իմինս: — Այս սպասու-  
առը ձերինն է: — Այս գրիչն ի՞մս է թէ քուկդ: — Այս  
զանկագը ո՞ր եկիղեցիին է: ասորինը թէ անորինը: — Ո՞ր  
խանութէն առիր այս կտաւը, ասոնցինէն թէ անոնցինէն:

Ա. ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

**54.** Անորոշ դերանուններն ընդհանուր և անորոշ  
գաղափար մը կուտան այն անձերուն և իրերուն որոնց  
տեղ կը դրուին:

**55.** Անորոշ ածականներն են նաեւ անորոշ դերա-  
նուն, միայն թէ գոյականի հետ չեն գործածուիր և  
կրնան հոլովուիլ:

Գիտելիք — Անորոշ դերանուններէն մէկ քանին հոլով-  
ման այլեւայլ ձեւեր ունին: Ասոնք են (1). մէկը, ամեն,  
ո՞վ, ո՞ր, ի՞նչ, ոչինչ, ոչ մէկը, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ 49. — Հոլովեցէք սա անորոշ դերանունները՝  
հոլովման ընդիանուր ձեւին համեմատ:

Իւրաքանչիւր, միւս, ուրիշ, նոյն, բոլոր, շատեր, ո-  
չինչ, այսինչ, անձնիւր, քանին, որչափ, այսչափ, այս-  
քան, այնափիսի, ասանկ, մէկ քանի:

ՀՐԱՀԱՆԳ 50. — Աւակերտն սորագծէ անորոշ դերա-  
նունները:

Ինչ որ կ'ուզես որ ուրիշը քեզի ընէ, նոյնը ըրէ ուրի-  
շն: — Շատեր կը պնդեն թէ Դանիացիները գտած են Ա-  
մերիկան Քրիստովոր Գոլոմապուէն առաջ: — Ոչինչ այնքան  
քաղցր է որքան բարեգործութիւնը: — Ոչ մէկը պիտի գայ:  
— Այս մարդերէն իւրաքանչիւրն իր կարծիքն ըստու: — Ո՞վ  
— Կ'ուզէ, հետո թող գայ: — Ոչ ոք մարգարէ է իր գա-  
ռու կ'ուզէ, հետո թող գայ: — Այս մէկը ամէնքս հաւասար ենք Ասուու ծոյ-  
ւառին մէջ: — Մենք ամէնքս հաւասար ենք Ասուու ծոյ-  
ւառին: — Մէկ քանին ինծի տուր: — Բոլորն ալ ուրիշնե-  
րուն տոււաւ:

(1) Դասաւուն ասոնց հոլովումը կը գրէ տախտակին՝ վրայ եւ աշա-  
կերտները կ'օրինակին:

5. ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

56. Յարաբերական դերանուն կը կոչուի որ բառը և կանխաւ յիշուած անուն կամ դերանուն մը կը յարաբերէ :

57. Այն բառը որուն կը վերաբերի յարաբերական դերանունը՝ կը կոչուի յարաբերեալ :

Օրինակ . — Թռչունը որ կ'երգէ : Նամակը զոր բերաւ :

Այս խօսքերուն մէջ որ, զոր են յարաբերական դերանուն . եւ յարաբերեալ են՝ բոչունը, նամակը :

58. Որ դերանունը կը հոլովուի այսպէս .

Եղակի . Որ, որուն, զոր, որմէ, որով :

Ցոհնակի . Որոնք, որոնց, զորոնք, որոնցմէ, որոնցմով :

ՀՐԱՀԱՆԳ 51. — Որուեցէք յարաբերականներն ու յարաբերեալներ :

Հաւը զոր վաճառեցինք : — Հիւրերը որոնք ներս մտան : — Գրիչները զորոնք կոտրեցիր : — Մանդալը որով կը հնձեն : — Աղքատները որոնց հաց տուիք : — Ո՞վ է որ կը խօսի : — Այն մարդը որուն տղան կը ճանչնաս : — Բնիերս որուն ընծայեցի գիրք մը : — Հարցումը զոր ըրիք : — Ծառը որմէ քաղեցինք սալոր : — Նուերը որոնցմով ճամբորդեցինք : — Այծերը որոնցմէ կաթ կիթեցինք :

ՀՐԱՀԱՆԳ 52. — Զանազանեցէք անորոշ ածականներն ու անորոշ դերանուններ :

Ոչինչ այնքան քաղցր է, որչափ բարեգործութիւնը : — Գրիչ մը տուր : — Անձնիւր մարդ իւր շահը կը մտածէ : — Քանի մը ծառ անկեցի : — Մէկ քանին ինձի տուր, միւսներն ալ գուն տու : — Այս մարդոցմէ մէկը հայրս է, միւսը՝ հօրեղբայրս : — Եղբայրներէս մէկը երաժշտութիւն կ'ուսնի : — Բոլոր գիշերն հսկեցինք : — Բոլորն ալ ձեզի տամ : — Ո՞ր տղան է սիրելի եւ ո՞րն է տառելի : — Ծառ մը կարեց : — Ծառերէն մին կտրեց : — Ուրիշ տղաք ալ կուգան : — Ուրիշ կը ճանչնաք :

ՊԼՈՒԹ Ե.

ԲԱՅ

59. Բայ կը կոչուի այն բառը որ զործողութիւն կամ վիճակ կը ցուցնէ, այսինքն՝ ընել կամ լլալ :

Օրինակ — Հայրս կը զրէ : Արեւը պայծառ է :

ՏԷՐ ԲԱՑԻ ԿԱՄ ԵՆԹԱԿԱՅ

60. Բային սէրը կամ ենթական է գործողութիւնը կատարող անձը կամ իրը :

Ինչպէս . Արշակ կը խաղայ : Հացը կ'ուտուի :

Արշակ բառը կը խաղայ բային սէրն է . այսինքն՝ Արշակ է որ խաղալու գործը կը կատարէ : Հացը բառը՝ կ'ուտուի բային ենթական է :

61. Բայի մը ենթական ճանչնալու համար քովը դնելու է ո՞վ կամ ի՞նչ հարցումը :

Կը խաղայ . Ո՞վ — Արշակ : Կ'ուտուի . ի՞նչը — Հացը :

Գիտելիք — Շատ անգամ տէր բային յայտնի չի դրուիր, բայց զօրութեամբ կամ լուելեայն կ'իմացուի :

Երեք ժամ անընդհատ խալեցի (տէր բային, ես, լուելեայն կ'իմացուի) :

ՀՐԱՀԱՆԳ 53. Որուեցէք բայն ու ենթական :

Օձը կը սողայ : — Զուկը կը լողայ : — Տղան կը խաղայ : — Ծոյլը կը կաղայ : — Առագաստները կ'ուռին : — Գլուխս կը ցաւի : — Տէրեւները կը գեղնին ու կը թափին : — Մարդիկ կը խորհին ու կը խօսին : — Դուն ո՞վ ես : — Ո՞վ են դիկ կը խորհին ու կը խօսին : — Ես կ'աշխատիմ. դուք ալ աշխատեցէք : — Աստուած ողորմած է . Ան կը ներէ զզացողներուն : — Հաւերը կ'ածեն հաւեկիթ եւ մենք կ'ուտենք : — Հաւկիթն ճերմկուց ու գեղնուց : — Դեղնուցն է օգտակար մեր անուղին համար :

ԲԱՑԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉԸ

62. Խնդիր կամ Լրացուցիչ կը կոչուի այն բառը  
որ բային իմաստը կ'ամրողացնէ:

63. Երկու տեսակ խնդիր կայ. սեռի խնդիր և  
բնութեան խնդիր:

1. ՍԵՌԻ ԽՆԴԻՐ

64. Սեռի խնդիրը կը ցուցնէ անձ կամ իր մը՝ որուն  
վրայ կը կատարուի բային ցցուցած գործողութիւնը:

65. Բայի մը սեռի խնդիրը գտնելու համար քո-  
վը սա հարցումները գնելու է. զո՞վ (անձերու համար)՝  
և ի՞նչ բանը (իրերու համար):

Օրինակ — Կը պաշտեմ Աստուած. Դուն յաղեցիր վարդը:

ՀՐԱՀԱՆԳ 54. — Գտեմ բայերը, ենթակաները եւ սեռի  
խնդիրները:

Երկրագործը կը մշակէ երկիրը: — Աստուած պիտի դա-  
տէ մեր գործերը: — Նաւազը վարեց նաւը: — Լաւ գրքերը  
կը զարդարեն միտքն ու կը մշակեն սիրու: — Վագրը եր-  
բեմն իր ձագերն իսկ կը պատառէ: — Յովսէփ ազատեց Ե-  
գիպտոսը սովէ: — Կիրքերդ կը կուրցնեն զքեզ: — Արեւը  
կը լուսաւորէ աշխարհ: — Եղբայրս շատ կը սիրէ զիս: —  
Կը լուսաւորէ աշխարհ: — Կայէն զարկաւ սպան-  
Տղաք իրենց դասերը կը սերտն: — Կայէն զարկաւ սպան-  
նեց իր Եղբայրը՝ Արէլ: — Աստուած օրհնեց Արքահամը:

ՀՐԱՀԱՆԳ 55. — Գիծերուն տեղ սեռի խնդիր դրէ:

Աստուած դրախտէն վլնեսց —: Մովսէս Եգիպտոսէն  
հանեց —: Անձեւը կը զովացնէ —: Ակռան կը մանրէ —:  
Կատուն կը լրտեսէ —: Աստուած անիծեց —: Զին կը ճանչ-  
նայ —: Շունը կը պահպանէ —: Հովիւը կ'արածէ —: Յու-  
դա համբուրելով մատնեց —: Ս. Մեսրոպ գտաւ —:

2. ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

66. Բնութեան խնդիրը կը լլայ՝ տրական, բացա-  
ռական և գործիական հոլով Անուն կամ Դերանուն մը,  
առանձին՝ կամ մէջ, տակ, վրայ, բոլ, եւայլն բառե-  
րուն հետ:

77. Բնութեան խնդիրը կը ճանչցուի սա հարցում-  
ներով.

Ա. ԵԱԲԵՐՈՒ ԽԱՄԱՐ

Տրակ. Որո՞ւ, որո՞նց .

Բաց. Որմէ՞, որո՞նցմէ .

Գործ. Որո՞վ, որո՞նցմօ՞վ .

Նաեւ սա հարցումներով. Ե՞րբ, ո՞ւր, ո՞ւկից, ի՞ն-  
չո՞ւ, ի՞նչէն, ի՞նչպէս, եւայլն:

Ե. ԵԱԲԵՐՈՒ ԽԱՄԱՐ

Ի՞նչ բանի, ի՞նչ բաներու .

Ի՞նչ բանէ, ի՞նչ բաներէ .

Ի՞նչ բանով, ի՞նչ բաներով .

ՀՐԱՀԱՆԳ 56. — Գտեմ բնութեան խնդիրը պատշաճ  
հարցումով:

Հնագանդինք մեր խղճի ձայնին: — Դիմադրէ՝ չար մի-  
տումներուդ: — Զարերը կը միաբանին իրենց մոլութիւննե-  
րով: — Կեղծաւորը կը խօսի իր գաղափարին հակասակ: —  
Կ'ողբամ այն անձին վրայ որ կը հնազանդի իր կիրքին: —  
Ամէն բան չի վերջանար մահով: — Մայր մը գիւրաւ կը  
ներէ իր զաւկին: — Ժիր գործաւորը կարօտ չըլլար շապի-  
կի: — Անձրեւը կը տեղայ երկինքէն:

ՀՐԱՀԱՆԳ 57. — Եեղագիր բառերը սեռի քէ բնութեան  
խնդիր են:

Ծառը կը ճանչցուի իր պտուղէն: — Բարից ըրէ մերձա-  
ւորներուդ: — Ագահը իր պատիւը կը զոհէ իր շաներուն: —  
Աստուած կուտայ սենունդ փոքրիկ բոյնուններուն: —  
Նախոնտրենք զիսուրիւնը հարսուրիւններ: — Ազիթկը յուան  
կը մանէր իր սենեակին մէջ: — Պէտք է ներել ուրիշին թե-  
րուրիւններուն: — Բարեգործութիւնը կը բերէ իր վարձիք: —  
Լիգուրկոս Սպարտայի տուաւ շատ իմաստուն օրկեֆներ: —  
Յիսուս զատեց որովը ցորենին:

ԲԱՑԻՆ ՓՈՓՈԽՈՒՄՆԵՐԸ

68. Բայը կը փոխուի դէմֆին, թիւին, ժամանակին ու եղանակին համեմատ:

69. Դէմֆ. Բայն ալ գերանուններուն պէս երեք դէմք ունի:

70. Թիւ. Գործ մ'ընողը կրնայ մէկ հոգի կամ մէկէ աւելի ըլլալ. անոր համեմատ բայն ալ եզակի կը դրուի կամ յովնակի:

71. Ժամանակը երեք է ներկայ, անցեալ, ապառնի:

Ա. Բայը ներկայ ժամանակ կը ցուցնէ, երբ գործը կը կատարուի հիմա: Օրինակ — կը կարդամ (հիմա):

Բ. Բայը անցեալ ժամանակ կը ցուցնէ երբ գործը կատարուած է առաջ: Օրինակ — կարդացի (առաջ):

Գ. Բայը ապառնի ժամանակ կը ցուցնէ երբ գործը պիտի կատարուի վերջը: Օրինակ — Պիտի կարդամ (վերջը):

72. Եղանակ կը նշանակէ ձեւ, կերպ, և կը ցուցնէ թէ գործ մը ի՞նչպէս կը կատարուի:

Եղանակը հինգ է. Սահմանական, Հրամայական, Սուրայանական, Աներեւույր եւ հնդունելուրին կամ Դերբայ:

ՀՐԱՀԱՆԳ 58. — Որուեցէք բայերուն դէմֆը, թիւը եւ ժամանակը:

Կ'երգեմ, պիտի երգեմ, կ'ուզենք, պիտի առնէք, կ'երգեգ, պիտի երգեմ, կ'ուզենք, պիտի մեռնինք, գրեթայ, կ'առնեն, թողուցիք, մեռան, պիտի մեռնինք, գրեթայ, կ'ուզենք, պատճուեցաւ, պիտի քաղզ, գրէ՛, պիտի ցի, կը գրենք, պատճուեցաւ, պիտի քաղզ, գրէ՛, պիտի ցի, կը լազարին, մեռաւ, զարկէ՛ք, խածաւ, երթաս, երգէ՛, կը լազարին, մեռաւ, զարկէ՛ք, խածաւ, կը հաշէր, կու գար, պիտի խօսինք:

ՀՐԱՀԱՆԳ 59. — Նոյն բառերուն սկիզբը ենթակայ մը (դերանուն կամ անուն) եւ խնդիրներ դնելով՝ խօսի ամբողջացուցէք:

ԱՐՄԱՏ ԵՒ ՎԵՐՁԱԿՈՐՈՒԹԻՒՆ

73. Բայը կը բաղկանայ երկու մասէ. Արմատ և վերջաւորութիւն:

74. Արմատն է բային այն մասը որ կուտայ որոշ իմաստ և սովորաբար անփոփոխ կը մնայ:

75. Վերջաւորութիւնը կը փոխուի՝ դէմքին, թիւն, ժամանակին և եղանակին համեմատ:

Օրինակ — Գործ եցի, — Գործ եցիք, եւայլն:

ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

76. Բայը խոնարհել՝ կը նշանակէ նոյն բային բոլոր ձեւերը գրել կամ ըսել:

77. Բայերը խոնարհելու երեք ձեւ կայ որոնք կը կոչուին Լծորդութիւն:

Ա. Լծ. կը վերջաւորի ել (սիրել)

Բ. » » » իլ (խօսիլ)

Գ. » » » ալ (կարդալ)

78. Կանոնաւոր են այն բայեր որ այս երեք լծորդութիւններուն պէս կը խոնարհին:

79. Անկանոն կամ Զարտուղի կը կոչուի բայը երբ այս տիպար — օրինակներէն կը տարբերի:

ՀՐԱՀԱՆԳ 60. — 1. Ի՞նչ կ'ընէ վարժապետը, մշակը, դերձակը, դարբինը, դահիճը, ատամիաբոյժը, պատկերահանը, հիւսնը, պայտարը, սափրիչը:

2. Գառնը կը մայէ, իսկ կ'ովը, ձին, էջը, շունը, կատուն, սոխակը, կաքաչը, սոփուծը, օձը, մեղոնը, հաշուը (գտել ատնց ձայները):

Ե Ա Կ Ա Ն Բ Ա Ց

80. Էական կամ Օժանդակ կը կոչուի եմ (ոլլալ) բայց որ ուրիշ բայերու կազմութեան կ'օժանդակէ, և կը խոնարհուի այսպէս.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱՊԻՉՈՒՅԻ	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ	ԱՊԻՉՈՒՅԻ	ՆԵՐԿ. ԵՒ ԱՊԻՉՈՒՅԻ
Ա. դէմֆ եմ	» ըլլաս	ըլլամ
Բ. » ես	» ըլլայ	ըլլաս
Գ. » է	» ըլլանք	ըլլայ
Ա. » ենք	» ըլլաք	ըլլանք
Բ. » էք	» ըլլան	ըլլաք
Գ. » են		ըլլան
Անկատար	ԱՊԻՉՈՒՅԻ ԱՆԿԱՏԱՐ	ԱՆԿԱՏԱՐ
էի	» ըլլայի	ըլլայի
էիր	» ըլլար	ըլլայիր
էր	» ըլլայինք	ըլլար
էնք	» ըլլայիք	ըլլայինք
էիք	» ըլլայն	ըլլայիք
էին		ըլլային
Կատարեալ	ՆԵՐԿ. ԵՒ ԱՊԻՉՈՒՅԻ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
եղայ	Եղակի	ըլլալ
եղար	Բ. դէմֆ եղի՛ր	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
եղաւ	ՑՈՒՆԱԿԻ	ՆԵՐԿԱՅ՝ եղող
եղանք	Ա. դէմֆ ըլլանք	Անցեալ՝ եղած
եղաք	Բ. » եղէք	Ապանի՛ ըլլալու

ՀՐԱՀԱՆՔ 61. — Էական բային հետ խոնարհեցէ սա բառերը. Աշակերտ, զինուոր, խելօք, խոնարհ, բժիշկ.

Ս Տ Ո Ր Ո Գ Ե Լ Ի

81. ՍՏՈՐՈՂԵՂԻ կը կոչուի այն բառը որ ենթակային որպիսութիւնը կամ վիճակը կը ցուցնէ:

Օրինակ — Ասառուած արդար է: Օգը ցուրտ պիտի ըլլայ: Գիտելիին Ա. — Ստորոգելին կրնայ յոքնակի դրութլ: Օրինակ — Այս մարդիկը մեր բարեկամներն են: Գիտելիին Բ. — Ստորոգելի կրնան ըլլալ գոյականն ու ածականը (ինչպէս վերի օրինակներուն մէջ):

ՀՐԱՀԱՆՔ 62. — ՈՐՆԵՑԵՂԻ ԱՏՈՐՈՂԵՂԻՆԵՐՅ:

Ա.ՈՒԾԵԾԸ կենդանիներուն գլխաւորն է: — Այս չենքն ընդարձակ էր բայց հին: — Մարգագետինը կանաչ է: — Պէտք է հնազանդ ըլլանք մեր մեծերուն: — Զրհոր խոր է: — Ռոշափ մօտ է աս ճամբան: — Դուք իմ ընկերու էք: — Այս տարի բերքերն առատ պիտի ըլլան, անցեալ տարի սակաւ ու սուզ էին: — Ե՞րբ ծեր պիտի ըլլանք: — Հաճելի շե՞մ ձեզի: — Աղէկ եղաւ: — Աս տղաքը ծեր աշակերտներն են:

ՀՐԱՀԱՆՔ 63. — Գիծերուն տեղ ստորողեղի մը դիր:

Ասուուած — է: Երկինքը — է: Խոտը — է: Նարինջը — է: Պնակները — են: Ծծումրը — է: Կաթը — է: Ասուշերը — են: Լեղակը — է: Ապակին — է: Աշակերտները — են: Ծառերը — էին: Սկաւառակն ու անիւը — են: Օգը — եղաւ: Մենք — էինք: Դուքք — պիտի ըլլաք: Տղա՛ս, մի ըլլար — : — պիտի ըլլամ: Մենք — ենք: Արեգակը — է: Աղոյն ու կիտրոնը — են: Անոնք — պիտի ըլլային: Տղաք թող — ըլլան իրենց մեծերուն: Բարեկամներն — ըլլալու են: Յիսուս եղաւ — աշխարհի:

ՀՐԱՀԱՆՔ 64. — Իբր ստորողեղի զործածէ մէյմէկ խօսի մէջ:

Հանդարտ, մաքուր, քաջ, կարձ, չոր, թաց, խոհեմ, բարձր, հովիւ, եղբայր, չենք:

**82. Առաջին լծորդութիւն<sup>(1)</sup> — ԵԼ**  
**ՍԻՐԵԼ — արմատ՝ սէր**

ՍԱՇՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱՎԱՌԵՒ	ՍՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ	Պիտի սիր եմ » սիր ես » սիր է » սիր ենք » սիր ենք » սիր էնք » սիր ենք	Ներկ. եւ Ավառնի սիր եմ սիր ես սիր է սիր ենք սիր էնք սիր էնք սիր ենք
ԱՆԼԿԱՏԱՐ	Ավառնի անկատար	Անկատար
ԿԸ սիր էի » սիր էիր » սիր էիր » սիր էինք » սիր էինք » սիր էինք	Պիտի սիր էի » սիր էիր » սիր էիր » սիր էինք » սիր էինք » սիր էինք	սիր էի սիր էիր սիր էիր սիր էինք սիր էինք սիր էինք
ԿԱՏԱՐԵԱԼ	ՀՐԱՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ ՆԵՐԿ. ԵՒ ԱՎԱՌԵՒ	ԱՆԵՐԵՒՈՅԹ սիր եղ
սիր եցի սիր եցիր սիր եց սիր եցինք սիր եցինք սիր եցինք	Բ. դէմֆ սիր է՛ Յոբնակի	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ներկայ՝ սիր ող Անցեալ՝ սիր ած Ապառնի՝ սիր ելու

**ՀՐԱՀԱՆԳ 65. — ԽՈԲԱՐԻԵցէֆ. Գուել, շինել, պատմել, կարել, հանել, միել, շարել, թրել, գործել:**

(<sup>1</sup>) Այս լծորդութենէն բայեր գտէք եւ գրեցէք ձեր տեսրակին մէջ :

**83. ԵՐԿՐՈՒ լծորդութիւն<sup>(1)</sup> — ԻԼ**  
**ԽՈՍԻԼ — արմատ՝ խօս**

ՍԱՇՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱՎԱՌԵՒ	ՍՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՆԵՐԿԱՅ	Պիտի խօս իմ » խօս իս ԿԸ խօս իմ » խօս իս » խօս ի » խօս ինք » խօս ինք » խօս ինք	Ներկ. եւ Ավառնի սիր իմ սիր իս խօս իմ խօս իս խօս ի խօս ինք խօս ինք խօս ինք
ԱՆԼԿԱՏԱՐ	Ավառնի անկատար	Անկատար
ԿԸ խօս իի » խօս իիր » խօս իիր » խօս իինք » խօս իինք » խօս իինք	Պիտի խօս իի » խօս իիր » խօս իիր » խօս իինք » խօս իինք » խօս իինք	խօս իի խօս իիր խօս իիր խօս իինք խօս իինք խօս իինք
ԿԱՏԱՐԵԱԼ	ՀՐԱՄԱՆԿԱՆ ԵՂԱՆԱԿ ՆԵՐԿ. ԵՒ ԱՎԱՌԵՒ	ԱՆԵՐԵՒՈՅԹ սիր իլ
խօս եցայ խօս եցար խօս եցաւ խօս եցանք խօս եցանք խօս եցանք	Բ. դէմֆ խօս է՛ Յոբնակի	խօս իլ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ներկայ՝ խօս ող Անցեալ՝ խօս ած Ապառնի՝ խօս ելու

**ՀՐԱՀԱՆԳ 66. — ԽՈԲԱՐԻԵցէֆ. Փայլիլ, աշխատիլ,  
բնակիլ, յոպնիլ, նացիլ, բումնիլ, հաւնիլ, մաշիլ :**

(<sup>1</sup>) Այս լծորդութեան բայեր գտէք եւ գրեցէք ձեր տեսրակին մէջ :

84. Երրորդ լծորդութիւն<sup>(1)</sup> — ԱԼ  
ԿՈՐԴԱԼ — արմատ՝ կարդ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	ԱՎԱՌԵՒԹԻՒՆ	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	
Ներկայ	Պիտի կարդ ամ » կարդ աս	Ներկ. եւ Ավառնի	
Կը կարդ ամ » կարդ աս » կարդ այ » կարդ անf » կարդ աf » կարդ ան	» կարդ այ » կարդ անf » կարդ աf » կարդ ան Ավառնի անկատար	կարդ ամ կարդ աս կարդ այ կարդ անf կարդ աf կարդ ան	
Անկատար	Պիտի կարձ այի » կարդ այիր	Անկատար	
Կը կարդ այի » կարդ այիր » կարդ ար » կարդ այինf » կարդ այիf » կարդ ային	» կարդ ար » կարդ այինf » կարդ այիf » կարդ ային	կարդ այի կարդ այիր կարդ ար կարդ այինf կարդ այիf կարդ ային	
Կատարեալ	Կարդ ացի կարդ ացիր կարդ աց կարդ ացինf կարդ ացիf կարդ ացին	Աներենոթթ Եղանակի Բ. դէմֆ կարդ ա' Յոբնակի Ա. դէմֆ կարդ ա'նf Բ. » կարդ ացիf	կարդ աշ ըստուսեւութիւն Ներկ. կարդ ացող Անց. կարդ ացած Ապառ. կարդ ալու

ՀՐԱՀԱՆԳ 67. — Խոնարհեցէք. Լողալ, դողալ, չողալ, կաղալ, աղալ, հազալ, փոնդալ, պժգալ, գոռալ.

(1) Ալ վերջաւորող բայեր գտէք եւ գրեցէք ձեր տեսրակին մէջ :

ԲԱՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

86. Այն բայեր որ արմատին վերջի ծայրը և ունին, արմատական ժամանակներուն՝ այսինքն կատարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեան մէջ նախորդ օրինակներէն կը տարբերին, այսպէս.

Կատարեալ

Մտայ, մտար, մտաւ, մտանք, մտաք, մտան.  
Հագայ, հագար, հագաւ, հագանք, հագաք, հագան.  
Գողցայ, գողցար, գողցաւ, գողցանք, գողցաք, գողցան:

Հրամայական

Մտի՛ր, մտնե՛նք, մտէ՛ք.  
Հագի՛ր, հագնի՛նք, հագէ՛ք.  
Գողցի՛ր, գողնա՛նք, գողցէ՛ք.

Անցեալ ընդունելութիւն  
Մտած, հագած, գողցած :

Ասոնց կը հետեւին սկսիլ, պրծիլ, փրրիլ, նստիլ. միայն հրամայականի մէջ սկսէ՛, պրծէ՛, փրրէ՛, նստէ՛ կ'ըլլան :

87. Նոյնպէս յիշ վերջաւորող բայերէն շատը ասոնց կը հետեւին՝ կատարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեան մէջ կորսնցնելով յ գիրը :

Ինչպէս. Փախչիլ փախայ, փախի՛ր, փախէ՛ք, փախած :

88. Բառնալ, դառնալ և ասոնցմէ կաղմուած բայեր այս կանոնին ենթակայ են, միայն թէ ոն գիրերը րձի կը փոխեն արմատական ժամանակներուն մէջ :

Օրինակ — Դարձայ, դարձի՛ր, դարձած :

ՀՐԱՀԱՆԳ 68. — Խոնարհեցէք :

1. Տեսնել, մտնել, իջնել, գտնել:  
Հասնիլ, հաղնիլ, մեռնիլ, անցնիլ, բռւսնիլ:  
Գողնալ, գիտնալ, կենալ, ունենալ:
2. Փախչիլ, թռչիլ, դպչիլ, փլչիլ, կպչիլ:
3. Բառնալ, դառնալ, ամբառնալ, վերադառնալ:

89. Յրենել վերջաւորող բայեր՝ ինչպէս ցուցվածէ, հասցնել, եւայլն կը վերջաւորին այսպէս կատարեալ. Ցուցի, ցուցիր, ցուց, ցուցին, ցուցի, ցուցին. Հրամայական. Ցուր, ցնենի, ցուցի:

Անցեալ ընդ. Ցուցած:

90. Խածնել, թինել, պագնել, առնել, լսել, բերել, լնել, դնել, տանիլ, լալ և տալ բայերն արմատական ժամանակներու մէջ այլ և այլ զարտուղութիւններ ունին:

Ծանօթ. — Դասատուն այս բայերը խոնարհել կուտայ եւ կը ցուցընէ զարտուղութիւնները:

91. Միավանկ բայեր խոնարհման մէջ կու մասնիկը կ'առնեն և ոչ կը: Ինչպէս՝ կու լամ, կու տայի:

92. Չայնաւորով սկսող բայերէ առաջ կը մասնիկն ը գիրը կը կորսնցնէ և ապաթարց կ'առնէ: Ինչպէս՝ կ'առնելու, կ'երգես, կ'ուղի, կ'որհնենի, եւայլն:

Գիտելիք — Գիտեմ, կրնամ, ունիմ, կամ, ևմ բայերը մասնիկ շեն առներ՝ պակասաւոր ըլլալուն:

### Ա. ՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

93. Անկանոն են այն բայերն որոնց արմատը բոլորովին կը փոխուի խոնարհման մէջ (Կանոն 79):

94. Անկանոն են Ուտել, երթալ, զալ, ըլլալ: Ծանօթ. — Դասատուն ասոնց խոնարհման ձեւը կը գրէ տախտակին վրայ եւ աշակերտներն իրենց տետրակին մէջ օրինակելով կը սորփին:

Գիտելիք — Ում վերջաւորող մէկ երկու բայեր ալ կան, որ Ա. Ընդորդութեան կը հետեւին քիչ զարտուղութեամբ:

**ՀՐԱՀԱՆԳ 69.** Արմատ ժամանակները գրեցէք:

1. Խաղընել լուսցընել, մեռցընել, կպցընել, հասկցընել:

2. Խածնել, թքնել, պագնել, առնել, ըսել, բերել, ընել, դնել, տանիլ, լալ, տալ:

3. Ուտել, երթալ, զալ, ըլլալ, թողել:

**ՀՐԱՀԱՆԳ 70.** — Իր մէկ բայ խոնարհեցէք:

Մեծցընել, թքնել, խառնել, ուտել, ուզել, ընել:

### ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿԸ

95. Բայերը գլխաւորաբար չորս տեսակ են. Էակամ, Ներգործական, Կրաւորական, Զեզոփ:

96. Ներգործական բայերը կը ցուցընէն թէ բայերն տէրը կ'ազդէ ուրիշի մը վրայ:

Օրինակ — Արեւը կը լուսաւորէ երկիրը:

97. Կրաւորական բայերը, Ներգործականին հակառակն ըլլալով, կը ցուցընէն թէ ենթական ուրիշէն բան մը կը կրէ, կ'ազդուի:

Օրինակ — Աշխարհ կը լուսաւորուի արեւին:

Գիտելիք — Կրաւորական բայերը կը չինուին ներգործականէն՝ ծայրը ուիլ կամ ացուիլ ձեւին փոխելով:

98. Զեզոփ են այն բայերը որոնց գործողութիւնն ենթակային վրայ կը մնայ և չ'անցնիր, չիներգործեր ուրիշի:

Ծովը կը փրկիրի: Զուրը կը վազէ: Զին կը վրեցէ:

Գիտելիք — Զեզոփ բայեր ցընել մասնիկով ներգործական բայ կ'ըլլան: Օրինակ. Մեծնալ — մեծցընել, իիշնալ՝ իիշցընել:

99. Կան չեզոք բայեր որ միայն եզակի Գ. դէմքով կը գործածուին. ասոնք կը կոչուին Միադէմ:

Կանձնելու, կը ձիւնէ, կ'որոտայ, կը լուսնայ, մթնեց:

100. Երբ Ներգործական բայը ցուցընէն թէ տէր բային գործողութիւնը ուրիշի մը կատարել կուտայ, կը կոչուի Անցողական:

Օրինակ — Ես պիտի կարդացնեմ այս գիրը (ուրիշի մը):

Գիտելիք — Անցողական բայը կը կազմուի Ներգործականին կցելով ցընել մասնիկը կամ տալ բայը:

**ՀՐԱՀԱՆԳ 71.** — Ներգործական բայերը կրաւորական ըրէք եւ փոխադաբար:

Խզել, ծածկել, հնձուիլ, հրամայուիլ, որոշել, կարդալ, խաղալ, լուսցուիլ, նեղուիլ, փռել, քաշուիլ, հոգալ, քալուիլ, սուլէլ, պարարուիլ, փակել, պրկուիլ, թողել:

ԲԱՑԻՆ ՀԱՐՑԱԿԱՆ ԶԵՒԾ

101. Բայլ հարցական կ'ըլլայ, երբ վերջին ձայնաւորն երկար հնչուի: Դրութեան մէջ նոյն ձայնաւորին վրայ կը դրուի պարոյկ (°):  
Կրնա՞մ, կը տարակուսի՞՛, պիտի աշխատի՞՛:

ՀՐԱՀԱՆԳ 72. — Սա խօսերը հարցական ըրէք:  
Զիւն կուգայ. — Ճերմկեղէնները չփուեցիր. — Անկէ ալ կը վախնաս. — Դեղ պիտի խմես. — Խօսքերը մտիկ կ'ընես. — Միայն հացով կ'ապրի մարդս. — Ձեր չունը հաւատարիմէ. — Ուտել կ'ուզէիք. — Միշտ կը վարձատրես աշխատասէրները. — Կարելի է որ դասը չգիտնայ. — Մեռելներն յարութիւն պիտի առնեն. — Կեանքը գերեզմանով չի վերջանար. — Յիսուս խաչին վրայ մեռաւ. — Մարդուս կեանքն անվերջ բաղձանքներու չղթայ մ'է:

ՀՐԱՀԱՆԳ 73. — Սա խօսերուն մէջ ո՞ր բառերը բայեն են ի՞նչ տեսակ բայ են:

Վարժապետը խրատեց իր աշակերտները. — Արեւը ծագեաւ. — Հագուստ կարել կու տամ. — Դրիշդ ո՞վ կոտրեց. — Անդին գնա. — Ուսկի՞ց առիր այս ոոկին. — Ճամբան գտայ. — Յիսուս խաչուեցաւ Հրէաներէն. — Մանկիկը ժըպտեցաւ. — Ինչո՞ւ խօսիլ կու տաք. — Յաւերս մոռցուցիր. — Որո՞ւ գողցընել տուիր գիրքդ. — Երկինքը կ'որոտայ. — Որչափ չուտ մթնեց. — Սո հաղը մգլեր է, չուտուիր. — Դուռը կղզուեցաւ. — Ղազարոս մեռաւ եւ Քրիստոս զայն կենդանացուց չորս օր վերջը. — Տղա՞զ, չուտ հագուեցէք, գրքերնիդ առէք, դպրոց վազեցէք. — Ամպերը կը գուռան:

ՀՐԱՀԱՆԳ 74. — Հետեւեալ բառերն իբրեւ ենթակայ գործածեցէք մէյմէկ նախադասուրեան մէջ:

Ես, Դուն, ան, դպրոցը, մեր հայրը, հաւերը, իմ դասս, վարժուհին, զմրուխտը, կազամարս:

ԲԱՑԻՆ ԺԽՏԱԿԱՆ ԶԵՒԾ

102. Բայլ ժխտական կամ բացասական կ'ըլլայ և մի՛ մակրայներով որոնք կը դրուին բայէն առաջ:

103. Սահմանական ներկան ու անկատարը բացասական կ'ըլլան եմ և էի բայերով և գլխաւոր բային աներեւոյթով, որուն և գիրը կը փոխուի րի (¹):

Սահմ. ներկայ. Զեմ սիրեր, չես սիրեր, չի սիրեր:

Զեն սիրեր, չի սիրեր, չեն սիրեր:

Սահմ. անկատար. Զեի սիրեր, չեիր սիրեր, չեր սիրեր:

Զեին սիրեր, չեիֆ սիրեր, չիին սիրեր:

104. Մի՛ արդելականը միայն հրամայական եզակի և յոքնակի Բ. դէմքերուն հետ կը գործածուի:

Օրինակ — Մի՛ սիրեր, մի՛ սիրէք, մի խօսի՛ր, մի խօսիք, մի՛ կարդար, մի՛ կարդաք:

ՀՐԱՀԱՆԳ 75. — Սա բայերը խոնարհեցէք դէմ առ դէմ հաւատական եւ ժխտական:

Քաղել, դանդաղիլ, մոռնալ, թողել:

ՀՐԱՀԱՆԳ 76. — Հետեւեալ խօսերը ժխտական ըրէք:

Ո՞վ կը տեսնէ զիս. — Յոզէկի կը լսէ քու ձայնդ. — Շուտ կ'ուտես. — Այսօր զուարթ կը տեսնեմ զձեզ: — Խաղացէք չարունակ. — Դասատուն զձեզ կանչեց. — Շուտ ըրէ. — Ասեղով փայտ կը կտրե՞ն. — Փորձանքէ ազատեցանք. — Ո՞վ է կերեր. — Ես ըրի. — Ծովը կը փրփրի. — Մերթ կ'որոտաս, մերթ կ'ամպես, մերթ կը մթնես մոայլ, մերթ կը տեղաս անձրեւ. — Բժիշկը հիմա կուգայ. — Տա՞ր զմեզ փորձութեան. — Կ'ուտեմ, կ'աշխատիս, կ'աղայ, կը խնդրենք, կը թողուք, կը դրուին, կ'երթայի:

(¹) Ունիմ եւ կամ բայերուն ժխտականը կ'ըլլայ յունիմ, չունիս, յունի, եւայլն. չի կամ, չի կա, չի կայ, եւայլն:

Բային եւ ենթակային համաձայնութիւնը

**105.** Բայը թիւով ու դէմքով պէտք է համաձայնի ենթակային հետ:

Օրինակ — Դուն կը կարդաս: Աստղերը կը փայլին:

Կը կարդաս եզակի Բ. դէմք է, որովհետեւ Դուն ենթական եզակի Բ. դէմք է: Կը փայլին յոքնակի Գ. դէմք է, վասն զի աստղերը ենթական յոքնակի Գ. դէմք է:

**ՀՐԱՀԱՆԳ 77.** — Տեր բային ու բայը յոբնակի ըրէք:

Սպասուհին կը վառէ ճրագը: — Դաստիարակը կը կրթէ մանուկը: — Տղան պիտի սերտէ դասը: — Շեփորը կը հրաւիրէ զինւորը: — Քոյրդ կ'աւ լէ եւ կը մաքրէ աենեակն ու սանդուխը: — Վաճառականը ծախեց իր գոյքը եւ մեկնեցաւ: — Եզր կը վարէ արտը: — Քահանան պատարագ կ'ընէ, իսկ վարդապետը քարոզ կու տայ: — Պահապանը թող հանգչի, չունը կը հսկէ: — Զինւորը խոյս տուաւ: — Անձրեւ կը տեղայ եւ փողոցը ջրով կը լեցուի: — Հիւսնը տախտակ կը կտրէ: — Վարդը այլ եւ այլ գոյներով կրնայ ըլլալ:

**ՀՐԱՀԱՆԳ 68.** — Եզակիի ըրէք ենթակայ, բայ եւ հենդիր:

Գործաւորները կը սրէին իրենց գործիքները: — Սպասուրները կը բանային պատուհանները: — Ագաղաղները պիտի խօսին: — Օտարականներն այցելեցին քաղաքները: — Նաւաստիները պարզեցին առագաստները: — Գողերը կողոպտեցին տուները, բայց ոստիկանները վրայ հասան եւ ձերբակալեցին զիրենք: — Ուղեցոյցներ կ'առաջնորդէին ուղեւորներուն: — Ուղտերն անապատի նաւերն են: — Բանւորներ ջրհորները փորեցին: — Զաղացանները ցորեն կը գնեն, կ'աղան ու կը ծախեն: — Այգեպաններ կը կթեն այգիներն ու գինի կը շինեն: — Մենք համեմեցինք աղցանները, — Պայտարները կը լուսնեն ձիերը:

**106.** Երկու եզակի կ'արժեն մէկ յոբնակի: — Բայ մը որ ունի քանի մը եզակի ենթակայ, յոքնակի կը դրուի:

**107.** Եթէ ենթակաները երրորդ դէմքի անուն կամ դերանուն են, բայը կը դրուի յոքնակի Գ. դէմք: Ինչպէս: Հայր եւ որդի կ'աշխատին: Քու հայրդ ու իմ եղբայրս պիտի զան:

**108.** Եթէ ենթակաները զանազան դէմքերով են, բայը կը դրուի յոքնակի և կ'առնէ նախապատիւ դէմքը: Ա. Դէմքը երկրորդէն նախապատիւ է, երկրորդն ալ երրորդէն: Ինչպէս: Դուի ու ես կ'երթանի այզի: Դուի ու իմ եղբայրս կրնաֆ կարդալ:

**ՀՐԱՀԱՆԳ 79.** — Փակագուած բայերը սահմ. ներկայ դրէք եւ համաձայնեցուցէք ենթակային:

Պետրոս ու Նշան (խաղալ), — Այծն ու ոչխարը (ուտել) խոտ: — Արդարութիւն ու խաղաղութիւն (իշխոել) երկրի վրայ: — Զին ու էշը (տանիլ) մեր բեռները: — Ծիծառն ու սոխակը (երգել) ծառերուն մէջ: — Վարդն ու մանուշակը անուշ (բուրել): — Գեղացին ու քաղաքացին (գիմել) վաճառանոցը: — Հացն ու միսը (մնուցանել) զմեզ: — Թնդանօթն ու հրացանը (սպաննել) մարդերը:

**ՀՐԱՀԱՆԳ 80.** — Բայերն ապառնի ըրէք եւ ենթակային համաձայնեցուցէք:

Եղբայրս ու ես (պաշտպանել) զծեզ: — Դուն ու Պողոս (հերկել) այս դաշտը: — Ընկերներս ու ես (լողալ) իձին մէջ: — Այս աղջիկն ու դուն (փետոտել) հաւերը: — Ան ու ես (գալ) ձեր տունը: — Եղբայրդ ու դուն հեռաւոր երկիր (ճամրորդել): — Դուն ու ես (չինել) տուն մը: — Հրանտ ու ես այգի (երթալ): — Դուն, Մարկոս ու փոքրիկ Սեպուհ (խաղալ) պարտէզին մէջ:

Ն Ա Խ Ա Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

109. Նախադասութիւն կը կոչուի խօսք մը որուն  
մէջ կայ էական բայ, Տէր բայի և Սուրոգելի:

Ինչպէս. Հացն ու միսը ուտելիի են: Օղը զով է:

110. Շատ անդամ ստորոգելին էական բային հետ  
միացած կ'ըլլայ: Ինչպէս. Տղան կը կարդայ իր դասը:  
Կը կարդայ բայը կը պարունակէ ստորոգելի մը՝ կար-  
դացող եւ էական բայ մը՝ է:

Գիտելիք — Այս տեսակ բայեր կը կոչուին ածական բայ:

111. Խօսքի մը մէջ այնքան նախադասութիւն կայ  
որքան դիմաւոր բայ կայ:

Գիտելիք — Բային աներեւոյթէն եւ ընդունելութիւն-  
ներէն զատ, միւս բոլոր եղանակները դիմաւոր են:

ՀՐԱՀԱՆՔ 81. — Գտէք հետեւեալ հատուածին մէջ նա-  
խադասութեան զանազան մասերը<sup>(1)</sup>, հերակայ, բայ, սո-  
րոգելի, խնդիր:

Հրաշալի բոյսեր են ծաղիկները որ գարունը կը ծաղ-  
կին գոյնզգոյն եւ անուշ բուրումներ ունին: Պարաէզներու  
մէջ կը մշակուին վարդը, շահպրակը, շահոքրամը, մանխա-  
կը, յակինթը եւ յասմիկը: Մարգերու մէջ կը բուսնին զատ-  
կի ծաղիկը, շուշանը, առուսյարը, եւայլն:

Ծաղիկներէն ետք կուգան պտուղները: Տեսակ տեսակ  
պտուղներ կան. կուտաւոր կ'ըսուին այն պտուղները որ մասու  
ու ջրոտ են. բայց մէջն ունին կուտ մը, ինչպէս են գեղձը,  
ծիրանը, սալորը, կեռասը, թինաւոր պտուղներն ալ ջրոտ  
ու մասու են, բայց ներքին կողմն ունին հատիկներ կամ թի-  
ներ, ինչպէս են ինձորը, տանձը, զղեսրը, եւայլն: Հատա-  
ւոր կ'ըսուին այն պտուղներն որոնք կակուզ ու կլոր են եւ  
ունին շատ մանր հատիկներ, ինչպէս են ինպոզը, նարինջն ու  
ելակը: Փեճեկաւոր են նուշը, ընկոյզը, կաղինը, շագանակը:

(1) Դիւրութեան համար նախ թիւերով զատեցէք նախադասութիւն-  
ներն իրենց վերաբերեալ մասերով, յետոյ պաշշան հարցումներով գտէք  
մէն մի բառի պաշօնը.

Գ Լ Ո Ւ Թ Զ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԴԵՐԲԱՅ

112. Ընդունելութիւն կը կոչուին այն բառերը ո-  
րոնք թէ՛ ածականի և թէ՛ բայի դեր (դերբայ) կը  
կատարեն:

Ա. Բայի պաշտօն կը կատարեն երբ գործ կը ցուցընեն եւ  
այն ատեն դիմաւոր բայի հետ կը գտնուին ընդհանրապէս:

Օրինակ — Սիրող եմ, տեսած ես կամ տեսեր ես, լսելու է:

Բ. Ածականի դեր կը կատարեն երբ վիճակ կամ որպի-  
սութիւն կը ցուցընեն եւ պարզապէս իբր ածական դրուած  
են գոյականի մը քով:

Օրինակ — Սիրող մարդ, տեսած զործ, լսելի ձայն,  
գրելու բուղը, ցանկալի բարեկամ, ուսեալ կիմ, եւայլն:

113. Երեք տեսակ ընդունելութիւն կայ:

1. Ներկայ ընդունելութիւն որ կը վերջաւորի ող:
2. Անցեալ՝ որ կը վերջաւորի ած, եր:
3. Ապառնի՝ որ կը յանդի լու, լի, լի:

ՀՐԱՀԱՆՔ 82. — Որուեցէք լնդունելութիւնները:

Եկող աղան բարեկամս է: — Աստուած ներող եւ ար-  
գահատող է: — Այս կինը հագուստ կարող է: — Հասուն-  
ցած պտուղները կ'ուտուին: — Պարտէզին պտուղները հա-  
սունցած ըլլալու են: — Ուսեալ կիները յարգելի են: — Ի-  
րիկուան քանի՞ ժամ մնացած է: — Մնացած ցորենն աղ-  
քատներուն բաժնեց: — Հինցած կօշիկներդ նետէ: — Լա-  
թերս շատ հինցած են: — Մեռած մարդը տեսայ: — Երբ  
մեռած է հաւդ: — Խմելու ջուր չի կայ: — Ի՞նչ է ընելիքդ:

ՀՐԱՀԱՆՔ 83. — Որուեցէք սա դերբայները:

Հնձող, գրուած, անցած, ուտելիք, հրաժարեր, ամ-  
բաստանող, լսելու:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՄԱԿՐԱՅ

114. Մակրայը անփոփոխ բառ մ'է որ կը ճշդէ քայի մը, ածականի մը կամ ուրիշ մակրայի մը իմաստը:

Օրինակ — Քիչ խօսիլ, շատ աղուոր դեմք, աւելի կանուխ կ'արթնեամ.

Քիչ մակրայը կը ճշդէ խօսիլ քային իմաստը, շատ մակրայը կը ճշդէ աղուոր ածականին իմաստը: Եւ աւելի մակրայը կը ճշդէ կանուխ մակրային իմաստը.

### Գլխաւոր մակրայներն են.

1. Ժամանակական. — Հիմա, երբ, կանուխ, ուշ:
2. Տեղական. — Հոս, հոն, վեր, վար, մէջ, ներս:
3. Քանակական. — Շատ, քիչ, աւելի, միայն, ա՛լ:
4. Հատակական. — Այս', հարկաւ, իրաւ, ճիշդ:
5. Ժիսական. — Ոչ, չ, մի՛, երբեք, բնաւ:
6. Հարցական. — Ի՞նչպէս, ե՞րբ, ինչո՞ւ, ո՞ւր, ուսկի՞ց:
7. Տարակուսական. — Գուցէ, արդեօք, միթէ:
8. Եղանակական. — Շուտ, կամաց, աղէկ, գէշ, լաւ:
9. Ցուցական. — Ահա, ահաւասիկ, աւասիկ:

ՀՐԱՀԱԳ 84. — Որո՞նք են մակրայ եւ ո՞ր քայերուն կը վերաբերի:

Ի՞նչպէս իմացար այս գաղտնիքը: — Կամաւ անձնատուր եղան: — Իսպառ մինակ մնացի: — Դեռ կը տնտնա՞ս: — Երկու տարի միասին ապրեցանք: — Մերթ զուարթ է մերթ տխուր: — Երեմն տկարութիւն կը զգամ: — Երբ գուն եկար, արդէն լմացած էր հանդէսը: — Շատ կանուխ է: — Նախ խորհէ՛ եւ ապա խօսէ: — Հսածիդ վրայ ետքը պիտի զղաս անշուշտ: — Ի՞նչու տխուր ես: — Ժամը քապիտի պղջանին է արդեօք: — Հո՞ս եկուր:

## ԳԼՈՒԽ Բ.

### ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

116. Նախադրութիւնը անփոփոխ բառ մ'է որ գոյականին կամ գերանունին կցուելով՝ կը ցուցընէ ուրիշ բառի մը հետ նոյնին առնչութիւնը:

Օրինակ — Ծառին վրայ եղաւ: Ինձի հետ եկուր:

117. Նախադրութիւն ունեցող բառը կը կոչուի մախադրութեան իւնդիր:

Ինչպէս, վերի օրինակին մէջ, ծառին եւ ինձի բառերը:

118. Նախադրութիւններէ ոմանք իրենց ինդիրէն առաջ կը գրուին, ոմանք ալ՝ վերջը:

119. Գլխաւոր նախադրութիւններն են.

Մէջ, տակ, վրայ, ներս, դուրս, յով, մօս, առաջ, առցեւ, եթ, ետեւ, համար, հետ, յափ, պէս, զատ, եւայլն:

Գիտելիք — Քանի մը նախադրութիւններ կրնան հոլովուիլ եւ յօդ առնել, ինչպէս. Քովս, յովին, յովիս. ներսովս, մօսէդ, վրան:

120. Վերոյիշեալներէն ոմանք կրնան ըլլալ թէ՛ մակրայ և թէ՛ մախիր:

1. Մակրայ են, երբ բայի մը քով են.

2. Նախիր են, երբ գոյականի կամ գերանունի քով են:

ՀՐԱՀԱԳ 85. — Որո՞նք են մախադրութիւններն եւ անոց իւնդիրները:

Այս մարդն իբրեւ զր լարտիչ պիտի պատժուի: — Զայնդ մինչեւ ինձի հասաւ: — Ուղեւորները լեռն ի վեր մագլցեցան: — Զմեռն ի բուն ձիւնեց: — Պարիսպին վրայէն իջան: — Զքեզ տեսնելէ վերջ անոր հանդիպեցայ. — Որսորդներուն հետ ձամբայ ելանք: — Մեզմէ հեռու պիտի ըլլաս: — Լերան անդիի կողմը կը բնակին: — Դատաւորին առջեւ ելաւ: — Յովսէֆ գէպի իր եղբայրները վազեց: — Իրբեւ թշնամիէ կը զգուշանամ: — Ես ալ ձեզի չափ գիտեմ: — Բնկերոջս համար է: — Միծեռնակը կ'երդէ ծառին վրայ: — Եղբօրը հետ կը խօսէր:

ԳԼՈՒԽ Թ.  
ՇԱՂԿԱՊ

121. Նաղկապը անփոփոխ բառ մ'է որ իրարու կը կապէ միեւնոյն տեսակէ բառեր կամ նախադասութիւններ :

Օրինակ — Զի՞ն ՈՒ էշը օգտակար կենդանիներ են : Աշխատուրիւնը դառն կը բուի, ԲԱՅՑ իր պտուղը ժաղցր է :

122. Գլխաւոր շաղկապներն են :

ԵՒ, ՈՒ, բայց, այլ, թէ, երե, սակայն, ալ, այլեւ, թէ որ, թէպէս, թէեւ, ինչպէս, զի, վասնզի, բանզի, որովհետք, երբ, կամ, միևնույն, իսկ, որ, մանաւանդ, նաև, ոչ թէ, ոչ միայն, յան թէ, անզամ, նոյն իսկ, արդ, ուստի, ուրեմն, հասա, ապա թէ ոչ, բող թէ, բայց թէ, իբր թէ, գրեթէ, այսինքն, զոնկ, զիք, զոր օրինակ, եւլն :

ՀՐԱՀԱՆԴ ՏԵ. Սորագծեցէ շաղկապները :

Պետրոս եւ Յովհաննէս կ'երթային : — Խնդրէ իրաւունքդ, բայց ճանչնչիր նաեւ պարտքերդ : — ՈՌՀԱՓԻ կ'ուզէի որ հայրա տեսնէ : — Նամակն հասաւ թէ չհասաւ : — Եղբայրդ կամ քոյրդ պէտք է հոս գայ : — Աստուած Սոգոմ Գոնոր քաղաքներն այրեց, վասն զի անոնց բնակիչներն անդդամ էին, բայց միայն Ղովտ ազատեցաւ : — Եթէ ուզես, կրնաս զիս փրկել : — Եղբայրս տունն է, իսկ քոյրս զէս : — Եթէ ուզես՝ քեզի ալ կուտամ:

ՀՐԱՀԱՆԴ ՏԵ. — Զանազանեցէ մակայներն ու նախադրուրիւնները :

Սպասէ՛, մինչեւ որ գամ: — Մինչեւ մահը հաւատարիմ մնաց : — Հակառակ իմ կամքիս մեկնեցար եղարք հետ : — Ի՞նչու հակառակ կը խօսիք : — Օրինաց համաձայն գործէ : — Համամիտ եւ համաձայն պիտի վարուիք : — Ծառին վրայ թառեցաւ : — Զինուորները վրայ հասան եւ ձերբակրայ թառեցաւ : — Իմ ետեւէս կուգայ : — Հագուելէ ետեւ գուրս ելաւ : — Ինծի հետ կուգա՞ս :

ԳԼՈՒԽ Թ.  
ՄԻՋԱՐԿՈՒԹԻՅԻՆ

123. Միջարկութիւն կամ Զայնարկութիւն կը կոչուի այն բառը որ կը բացատրէ մեր հոգիին կիրքը կամ յուզմունքը, ինչպէս զարմանել, ցաւ, բարկութիւն, ուրախութիւն, արհամարհանել, երկիւդ, զզուանել, եւլն :

124. Գլխաւոր միջարկութիւններն են :

1. Զարմանք յայտնող — ո՞հ, զարմանել.
2. Ուրախութիւն » — ո՞հ, ա՞հ.
3. Յաւ, գութ, զջում յայտնող — վա՞հ, ախսս, աւա՞յ, մե՞զ, բարե՛, մեղայ :
4. Անէծք յայտնող — վայ, անէծք :
5. Բաղդանք » — երանի թէ, ուր եր թէ, իցիւ թէ,
6. Խրախոյս » — օ՞ն, նապա՛, աղե՛, ապրի՛ս, կեցի՛, ազնի՛ւ, հա՛ :
7. Զզուանք յայտնող — ո՞հ, զարշելի՛, պի՛չծ, ե՞հ :
8. Բարկութիւն, թշնամանք յայտնող — ա՞յ, հա՞յ :
9. Արհամարհանք յայտնող — վա՞շ, թէհ :
10. Վրէժինդրութիւն » — վա՞հ, օ՞ն,
11. Մերժում, սոսկում » — օ՞ն անդր, սա՞ւ շիցի :
12. Կանչելու համար — ո՞ն, ո՞վ, ա՞յ, հի՞ :
13. Գովելու » — ազնի՛ւ, կեցցե՞ս, սա՞շ է :
14. Ովզունելու » — բարե՛ւ, ողջո՞յն :

ՀՐԱՀԱՆԴ ՏԵ. — Որուեցէ միջարկութիւնները :

Ա՞հ, ի՞նչ գեղեցիկ է արեւը : — Ո՞հ, սիրելիս, կը ցաւիմ վրագ : — Մեղք որ չկրցայ տեսնել : — Վայ անօրէն, ինչպէս յադգնեցար : — Ո՞հ մի խօսեր կարեվէր սիրտս : — Ո՞վ տէր, մի մերժեր խնդիրքս : — Երանի համբերողներուն, վասնզի անոնք պիտի ժառանգեն երկինքը : — Ապրի՛ս, որդեակի իմ : — Հայ չարաձմի : — Սւաղ վառացս անցաւորի :

## Կ Է Տ Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կէտաղութեան նշանները կը գործածուին գրութեան իմաստն աւելի լաւ բացատրելու համար. անոնցմէ կը հասկցուի թէ կարդալու ատեն ո՞ր տեղ, ո՞ր բաւերէ վերջ կանգ առնելու, կամ ո՞ր տեղ շեշտելու է, եւայլն։ Կէտաղութեան նշաններն են։

1. Սուրակէս ( ) որ կը դրուի միեւնոյն տեսակէն եզոդ բառերը՝ եւ խօսքին միջանկեալ մասները զատելու համար. Օրինակ. — Զուարթութիւնը, հլութիւնը եւ պարզութիւնը տպայ հասակին առաքինութիւններն են։

2. Միջակէս ( ) կը դրուի խօսքին մը զիմանական նախապատութիւնները իրարժէ զատելու համար։

Օրինակ. — Վազեն օգուտէնունի. պէտք ժամանակին ձամբայթելլել։

3. Բուր ( ) որ կը դրուի բառի մը վերջը՝ ու պէս զի հասկցուի. Թէ յաշողդ բառին չի վերաբերի. նաեւ զիշուած բառի մը տեղ։

Օրինակ. — Ոզ որ բարիթ կ'ընէ՝ ապերախտութիւն կը գտնէ. Կազնին ծառ է, իսկ կաղինը՝ պտուզ։

4. Վերջակէս ( ) որ կը դրուի ամբողջ եւ լրացած խօսքի մը վերջը։ Օրինակ. — Բնաւ սուս չեմ խօսիր։

5. Շեշտ ( ) որ կը դրուի հրամայական եւ կոչական բառերու վրայ։ Օրինակ. — Միհրան՝, եկուր իմ բովս. Մը՝ հեռանար։

6. Պարոյի ( ) որ կը դրուի հարցական բառերու վրայ։ Օրինակ. — Քանի՛ ժամ աշխատեցաւ. Ո՞վ եկաւ, եւայլն։

7. Երկար ( ) որ կը դրուի կիրք յայտնոյ բառերու վրայ։ Օրինակ. — Մե՛զք, չկրցայ զինքը տեսնել։

8. Կախման գէս ( . . . ) որ կը դրուի կիսկառար խօսքի մը վերջը։ Օրինակ. — Չեմ սիրեմ զբեզ, բանի ու . . . .

9. Գիծ ( — ) որ կը դրուի զէմ առ դէմ գրուցուած խօսքերու մէջ։ Օրինակ. — «Ո՞վ ես զուն. — Քու սիրական որդիդ եմ»։

10. Զալիշը ( « » ) որ ուրիշէ մը յառաջ բերուած խօսքին սկիզբն ու վերջը կը դրուի։

Օրինակ. — «Շատ աշխատելու ես» լսաւ վարժապիտը։

11. Փակագիծ ( ) որ կը դրուի խօսքի մը մէջ իրեն մեկնութիւն զըրուած աւելուդ բաւերը զատելու համար։

Օրինակ. — Երբ տեսուն Սեւուկը ( այս էր իրենց սիրական կովին անունը ) անոր բով եկան եւ կը համբուրէին զայն։

12. Ապարաց ( ) որ կրմատուած ճայնաւոր գրին տեղ կը դրուի։ Օրինակ. — Մէջ մ'ալ չեմ ըներ. Ա՛ա ալ կ'անցնի։

13. Ենթամեայ ( - ) որ տողարձի նշանն է եւ կը դրուի տողին վերջը։ Կէս մնացած բառին ծայրը՝ թիշ գարով։

Օրինակ. — Խա. խաչե. խաչելու. խաչելու մասն առաջարկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՍՀ ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ

2013 2576



